

ՅԵՆՀԵՅ ՅՄ

ԿԱՄ

Ա. Ռ. Պ. Գ. Խ. Ա. Խ. Թ. Ի. Ի. Կ.

ՎԱՐՉՈՂԲԵԱԼ

ԵՐՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԵ ԴԱԶԱՐ

1899

D Y
362

18
362

1999

ՄԱՏԵՆԱԳԱՐԱԿ

ՄԱԿԱՐՅ

...❖❖...

43

ՅԵՒՀԵՅՄ

Յ Ե Ն Հ Ե Յ Մ

Կ Ա Մ

Ա Ռ Ա Փ Ի Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վ Ա Ր Ձ Ա Տ Բ Ե Ա Լ

ԵՐԵՊՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վ Ե Ն Ե Տ Ի Կ


Ս Ո Ւ Ր Բ Դ Ա Զ Ա Ր

1899



362-8

18365




13.

Top 46

ԴԱԼՏԵ

ԱՐԱՔԻՆՈՒԹԻՒՆ

Վ Ա Ռ Ջ Ա Տ Բ Ա Լ



ԳԼՈՒԽ Ա.

ՏՐԻԿ

Օր մը այնպէս սաստիկ տաք եղաւ
որ իրիկուան անուշ հովն ալ չեր զո-
վացնէր խղդուկ օդը, և մարդիկ չեին
կընար շունչ առնուլ, ու ամէնքը ար-
ներնին գառնալու ատեն՝ զիշերս մըրիկ
մը պիտի ըլլայ կ'ըսէին: Եւ յիրաւի
տեսան որ հորիզոննէն ամպեր կ'ելլէին
կը թանձրանային, ու բոլոր երկնքին
երեսը կը պատէին մէկ սեաւ ծածկոյ-
թի մը պէս: Հոն մէկէն լսուեցաւ հի-
ուսւէն որոտման ձայներ, որ կը թնդա-
ցընէր օդը, ջուրերը կը դոչէին, ու

Էւոները արձագանք կու տային, և բու-
լոր մարդկանց սիրալ ահ ու դողըն-
կաւ:

Մարդ չէր կրնար քուն ըլլալ, շատ
պատանիներ որ ինչուան ան օրը մեղի
ու անառակ կեանք մը ունէին, բնու-
թեան ասանկ տակնու վրայ եղած ա-
տենը ճանչցան գերագոյն տեառն բար-
կութիւնը՝ որուն օրէնքները մոսցեր
էին: Շատ անպարիշտ մարդիկ որ սըր-
տերնէն դուրս ձգեր էին Աստուծոյ ա-
նունը, կը խստովանէին մտքերնուն
մէջ թէ Աստուած մը կայ որուն կա-
րողութիւնը վայանի կ'ըլլար ան ա-
տենը տարերաց այս խառնակութեամ-
բը: Ու շատ փառասէր անձինք աս ա-
հաւոր ձայները իբրև Աստուծոյ ազգա-
րարութիւն մը կը համարէին, որ ան-
դադար դուռալով ինչպէս թէ աշխար-
հիս վերջը կ'ըսպառնար: Որոնք որ
թշնամութեամբ կ'ապլուէին՝ մտքերնին
դրին հաշտուելու իրենց թշնամեացը
հետ: և որոնք որ անիրաւութեամբ
հարստութիւն ձեռք ձգեր էին, առա-
ջադրեցին ետ գարցընել:

Կարճ խօսքով ամէն մարդ խելքը
դլասուիր ժողվեց՝ տեսնելով եկած հա-
տած վատանզը իրենց վրայ բայց ին-

չուան որ անցնի մէյմը այս նեղու-
թիւնը, ու իրենք ալ մառնան իրենց
խստամունքը: Տես մարդուս բնութիւ-
նը. վախը Աստուծոյ ոտքը կը ձգէ. ու
ապերախստութիւնը և թեթևամտու-
թիւնը կը հեռացընէ անկէ:

Կը շարունակէր փոթորէկը, բայց ո-
րուման ձայներուն յաջորդեց ահաւոր
հանդարտութիւն մը, ու բովանդակ
երկիրս վախէն ասրսափած՝ կարծես թէ
կ'ըսպասէր լուսւթեամբ տարերաց կը-
ուռին վերջը տեսնելու: և քանի որ
բուլոր քաղաքը ասանկ ահու դողու
մէջ էր. յանկարծ կայծակ մը ամպերէն
սահելով ինկաւ ֆէնհէյմ անունով վա-
ճառականին տանը վրայ: Հազիւ թէ
քանի մը վայրկեան անցաւ, մէջ մըն
ալ ի՞նչ կը նայիս, ելեքտրական հե-
ղուկը բուլոր տանը մէջ շրջան ընելով
զանազան կողմէն բանկցուց չէնքը: ու
մութ գիշերը հոն մէկէն ահագին բո-
ցերով լսւաւուրեցաւ: Աս սոսկալի
հրղեհին լոյսը իմացուց քաղաքին՝ որ
Աստուած իր բարկութեան նշանը ցը-
ցուց իրենց Տակնու վրայ եղան ամէն-
քը, վաղցին տեսնելու այս ողարմ տե-
քը, վաղցին բայց բուլոր պատրաստական
սարանը, բայց բուլոր պատրաստական
օդնութիւնները պարապի գնաց, և կեր-

պով մը չկրցան արդելոււ որ կրակը
չտարածուիք: Հավը սաստկութեամը կը
փէք, ու քիչ ատենուան մէջ քսան տուշ
նէն աւելի այրելով մոխիր գարձան:

Զերկընցընեմ հսս խօսքս նկարա-
գրելով այս ահաւոր տեսարանիս սոս-
կումը, խեղճերուն աղաղակը, աղմու-
կը, մէկ կողմանէ խոռվութիւն և յուշ
սահատութիւն, մէկալ կողմանէ մե-
ծամեծ խոստմունքներ բարեպաշտու-
թեան սիրով մը շարժած: Աս ըսլով
բնակչաց բազմութիւնը մէկ հոգովով
քաջարուած ժրաջան փութով մը ե-
տեէ էին կրակին առաջքը առնելու՝
որ կատաղութեամբ կ'ուզէր լափել բո-
լոր քաղաքը:

Առաւօտեան դէմ հազիւ կրցան կո-
խել կրակը. սարսափնին խիստ մեծ
եղաւ, երբոր տեսան յիսուն ընտանի-
քէն աւելի որ իրենց էրած տանը խտն-
ձողած աւերակներուն չորս կողմը պը-
տըտելով, և ողբալի ձայներով քաղա-
քը կը լեցընէին: Քաղքին եկեղեցա-
կանները հարուստ մարդկանց ոգնա-
կանութեամբը ժողվեցին աւելի չքա-
ւորները, ու բաժնեցին իրենց ողորմու-
թիւն. բայց ներկան միայն չէր մտա-
ծելիքը հապանակ սոսկալի ապագան:

Աս քաղաքը որ երէկ դեռ այնպէս ծաղ-
կած էր, ողորմելի տեսարան մըն էր ե-
ղած ան ատենը: Ամէն դին ողբ ու լաց,
ամէն ինդ թշուառութիւն, յսւսահա-
տութիւն ու տխուր աղքատութիւն:

Ֆէն հէյմ վաճառականը ամէն ա-
ւելի քաղաքացւոց կարեկցութիւնը կը
շարժեր որ ամէնուն սիրելի էր ու պա-
տուական, վասն զի իր սստուածպաշ-
տութեամբը, առաքինութեամբը և աղ-
քատսիրութեամբը գովելի եղած էր
քաղքին մէջ: Կինը ու աղջիկը Յուս-
տինէ իրենց առաքինութեամբը ու ար-
ժանի քրիստոնէի վարքովը՝ կանանց
մէջ մեծ պատիւ ունէին: Ֆէն հէյմ
սաստիկ վշտացած գլխուն եկած փոր-
ձանքովը ամենեին չգանգատեցաւ Աս-
տուծոյ դէմ, ինչպէս ուրիշ ընտանեաց
տէր մարզիկը՝ որ այս դժբաղութեանը
հանդիպեր էին. հաղա բռնելով կնոջը
ու աղջկանը ձեռքէն տարաւ եկեղեցի
մը. ըսելով թէ Աստուած տուաւ ու
Աստուած առաւ. իր սուրբ անունը
օր հնեալ ըլլայ:

Աստուծոյ տաճարին մէջ գնաց ըն-
կաւ խորանին դիմացը՝ ուր որ արբու-
թիւնը զրուած էր, միտքը վերցընելով
առ Աստուած որ առանց անոր կամացը

աշխարհիս վրայ բան մը չպատահիր,
սկսաւ աղօթել այսպէս: — Ո՞վ առ-
տուածիմ, ըստու, սրտաշարժ ճայնով
մը, ահա քու զիմացդ կամ աղքատ ու
ամէն բանէ զրկուած: Գիտես դոււ, որ
ես չեմ պատճառ իմ այս գժբաղդու-
թեանց. իրաւ է որ մեղքելուս համար
արժանի եմ աս փորձանացս, բայց ո-
րովհետև կենացս մէջ քեզմէ այնչափ
բարութեանց նշաններ ընդուներ եմ,
ուստի կը համարձակիմ յուսալու
միշտ քու հանապազորդ բարութեանդ:
իրաւ է որ մանաւանդ աս վայրկենիս
մէջ չեմ գիտեր ինչ ըլլալիքը, որ կու
դամ աղաւելու քու ողորմութիւնդ
կենդանի յուսով մը: Ո՞վ Աստուած իմ,
գթա ինծի, օգնութեան հասիր, ես քու
որդիդ եմ, դու ալ իմ հայրս. փարթա-
մութիւն չեմ խնդրեր, բայց միայն ինչ
որ սորվեցուցիր դու մեղի քեզմէ խըն-
դրելու, « Զհայց մեր հանապազորդ՝
տնար մեղ այսօր, և թաղ մեղ զպարտիս
մեղ »: Գիտա նոյնպէս ամուսնոյս ու
աղջկանս, սրպէս զի կարենանք օր հնել
զքել ու գովել՝ ինչպէս որ ինչուան
այս օրս ըրել ենք:

Ֆէնհէյմ չկըցաւ շարունակել ա-
ղօթքը՝ չերժաղերմ արցունքը կը վա-

զէր աչքերէն. Աղնէս իը կինը և Յոււս-
տինէ՝ հառաչանքնին ու իրենց ուխտը
միացուցին անոր հետ, ու աղաւեցին
զԱստուած՝ չթողուլ զիրենք այս լսեղ ճ
վիճակին մէջ:

Այսպէս աղօթքով զօրացած, իրեցն
ակեղեցին գուրս ելան՝ քիչ մը հոգ
տանելու իրենց կինացը: Ֆէնհէյմի
բարեկամներէն մէկը եկաւ իրեն, ու
տունը տարաւ զիրենք, ցորեկուան
կերակուր հանեց, ու աղաւեց որ հոն
մայ մինչեւ որ բանի մը ձեռք լարնէ:
Հոս այս պատուական մարդուն տունը,
ցորեկուան կերակուրէն ետք սկսան
խօսիլ իրենց վիճակին վրայ. բայց
ֆէնհէյմ գիտանալով իրեն բարեկամին
վիճակը՝ յանձն չառաւ երկայն ատեն
հոն կենաւու, վախնալով ըլլայ թէ
ծանրութիւն ըլլայ իրեն: Ուստի շնոր-
հակալ եղաւ բարեկամին աղնուական
շնորհքին, ու կնոջը և աղջկանը հետ
դնաց: Իր այրած տնին աւերակին զի-
մացէն անցնելու ատեն՝ չէր կրնար
արցունքը բանել ու քանի մը միսիթա-
րական խօսքեր զրուցելէն վերջը՝ ու-
րիշ իրեն նման լացով լսեղներուն, ե-
լաւ գնաց քաղքէն՝ ուր որ ալսուր յի-
շատակէն ուրիշ բան չէր գտնալ իրեն
համար:

Բոլոր ստորոտը ընդարձակ ցորենի
արտեր էին, որոնց մէջը գեղեցիկ կը
բարձրանային հարսնուել ու խաշխաշի
ծաղկները ոսկեգոյն հասկեռուն մէջէն:
Հստաւէտ ժոթրինը կը պատէր բլրին
մէկ կողմը, ուր լեցուն թիթեռնիկներ
փալվլուն թեռնով ծաղկէ ծաղիկ կը
թռչածէին. իսկ փութաջան մեղուն
ծաղկանց վրայ թառաձ իրեն աղնիւ
աշխատանացը հարկ եղած նիւթերը
կը ժողվէր:

Արևել իր ճառագայթարձակ գլուխը
կը բարձրացընէր զուարճալի ու ճոխ
երկրին վրայ, ու բուզը արարածոյ նոր
կեանք մը կու տար: Անկէ քիչ մը
հեռու ոչխարներու հօտ մը ծաղկա-
զարդ հովտի մը մէջ ցատկըստելով
կ'արածէին. իսկ հովիւը զուարճու-
թեամբ մը երկնցած մեծանիստ կաղնիի
մը տակ՝ իր գեղջկական տկնորովը օղը
կը թնդացընէր:

Թէպէտեն ուրիշ տաեն ֆէնհէյմ ու
իր ընտանիքը կ'ըզմայլէին զարմանա-
լով այսչափ մէկ տեղ եկած գեղեց-
կութեան վրայ, բայց ան տաենք բը-
նութեան աս տեսարանը ու երկրիս
գեղեցկութիւնը մեծ աղկեցութիւն մը
չէին ըներ իրենց վրայ, որովհետե բո-

ԳԼՈՒԽԻ Բ

Ապահնելու տեղ մը.

ՋենչեՅՄ եղբարորդի մը ունէր պա-
հապան ու վերակացու անտառի, որ
քաղքէն քիչ մը հեռու զաւարճալի գեղ
մը կը բնակէր: Եւ որովհետեւ աս մարդու
ալէկ բաղդի մէջ էր, ուստի միտքը
դրաւ իրեն երթաւ, բնակութիւն մը
խնդրելու իրեն և իր ընտանեացը հա-
մար: Աս գեղս երթալու ճամբան խիստ
գեղեցիկ տեսարան մըն էր ան տաենը.
բլրի վրայ կ'երենային ամբիթէատրոնի
պէս աղուոր այդիներ՝ զարդարուած
մեծ մեծ գեղեցիկ պազալց ծառերով,
որոնց կանանչ գագաթունքը օդին մէջ
կը բարձրանային: Այդեստանները չորս
կողմանէ ակասիա և օպէէին ծառե-
րով ցանկապատ էին, որոնց գալար
սատերուն վրայ բազմութիւն թռչնոց
թառեր էին ու քաղցը երգելովին
իբրև թէ ոգեսրէին աս գեղեցիկ գեղս:

լոր սրտերնին ցաւումէջ ըլլալով ու-
րիշ բան չէին մտածեր բայց իրենց
խեղճութիւնը միայն, ու աչքերնուն
ամենին արտաքին գեղեցիութիւն չէր
երեար:

Եւ գրեթէ կէս ժամ մը քալեր էին
առանց ամենին բերաննին բանալու.
իսկ ան ատենը ըսաւ Յուստինէ իր
հօրը.

— Հայր, միտքս բան մը եկաւ,
կ'ուղեմ հրամանքներուդ յայտնել.
թէ որ մեր ազգականը վալտը չկլնայ
զմեղ ընդունիլ, վաղը ես կը դառնամ
քաղաքը, ու կ'երթամ կոմունի Մա-
հոն տիկնոջ՝ որ խնամածու աղջիկ մը
կ'ուղէ իր տղոցը համար, թէպէտե
իրեն պահանջած կարողութիւնը չու-
նիմ, բայց կարելի է որ ընդունի զիս՝
գթալով մեր գդրալդ վիճակին: Իրմէ
ընդունած վարձս կարծեմ բաւական
կ'ըլլայ հրամանքիդ ու մօրս աքրուս-
տին, ինչուան որ Աստուած օգնէ մեղի:

— Ենորհակալ եմ դուստր իմ, քու
այսչափ սրդիական սիրուդ վրայ. բայց
չեմ կարծեր որ Մահոն տիկինը կա-
մենայ զքեղ իր քսվը առնուլ, վասն
դի բաւական գիտութիւն ու կըթու-
թիւն չունիս՝ տան մը մէջ խնամածու

ու վարպետ ըլլալու. դուն դեռ պըզ-
տիկ ես տարբօք՝ ան կրակուտ աղաքը
սանձելու. ուստի հարկ է թողուլ ատ
խորպաւրդդ:

— Իսկ թէ որ ուրիշ օգտակար տեղ
մը հանդիպի, ըսաւ Յուստինէ, կը
թողու՞ք զիս երթալ վասն զի շատ ի-
րաւացի կը տեսնեմ նուիրել իմ անձս
աննաց համար՝ որոնք այնչափ նեղու-
թիւն քաշեր են իմ վրաս:

— Աստուած կը հոգայ, ըսաւ հայ-
ըլ սիրտը շարժելով աղջկանը սիրոյն
վրայ, յայսերնիս իր վրայ զնենք,
ձեռքէ չխողուր զմեղ: Ու առաջ եր-
թալով հասան վերջապէս բլրին ստո-
րոտը՝ ուր շինուած էր իրենց ազգա-
կան Վալտէի տունը:

Վալտէին կինը նստեր էր իր տա-
նը դիմացը չորս կողմը առած իր հինգ
զաւկըները, ու Ֆէնհէյմի ընտանիքը
տեսնալով պոսաց, ու աննաց տիսուր
գէմքէն և ծանր քալուածքին հանչ-
ցաւ իրենց գլխուն հանդիպած դըժ-
բաղդութիւնը:

— Ո՛վ տէր Աստուած, ըսաւ բարձր
ձայնով մը, արդեօք ի՞նչ բան հանդի-
պեցաւ, գիշերը տեսանք լոյսը ու կրա-
կը, և անհանդիս էինք մտածելով

զձեղ. լսնդրեմ ի՞նչ բանի համար այս
պէս տխուր էք:

Ֆէնհէյմ երկինքը նայելով, հառա-
չեց մէյմը, ու արցունքը որ կը վա-
գէր՝ իրեն, իր կնոջը ու աղջկանը աշ-
քերէն, իրենց խօսքէն աւելի ամէն
բան յայանեցին:

— իմացայ, ըսաւ Տորոթէա Վալ-
տէին կինը, աս ցաւալի գիշերուան
դժբաղլներէն էք դուք ալ. բայց այն-
չափ մի վւանաք, մեր տունը ձեր
առջին է ահա, բնակեցէք ձեր տանը
պէս. գիաննալով՝ Աստուած որ հոս
գալու էք, առաջուց հոգաց ձեր պե-
տոյքը՝ օրհնելով արտերնիս ու այդի-
նիս. ուստի ապահով եղէքը:

Ֆէնհէյմ, իր ամուսինն ու աղջկիր,
Տորոթէան ու տղաքը՝ արցունքնին
սրբեցին ու մէկաեղ տունը մտան:

Տորոթէան ըսաւ անդրանիկ որդւոյն,
Կոնսանդ, հօրդ գնա անտառը, գիտես
ուր որ գնաց առաւօտը: Կոնսանդ
գլխարկն առած գնաց: Դուք ալ, ը-
սաւ Տորոթէան երկու աղջկանցը, ե-
կէք օգնելու ինծի խոհակերոցը՝ որ
ցորեկուան կերպակուը պատրաստէնք:

Այս առաքինի կինը ամէն կարելի
մարդասիրութիւնը ու քաղցրութիւնը

ցըցուց աս խեղձերուն, ու ջանաց
զբօսցընել զիրենք ինչուան որ էրիկը
դայ: Երբեմն երբեմն կը թողուր խո-
հակերոցը՝ ասոնց հետ խօսակցելու
համար, ու նորէն կը դառնար իր գործ-
քին՝ կերպով մը ասոր ալ անոր ալ
հասնելով:

Վերջապէս անտառէն եկաւ Վալ-
տէն, ու Ֆէնհէյմը տեսնելուն պէս,
ձեռոււները երկնցընելով գրիկեց զին-
քը. — Ի՞նչ կը տեսնեմ ըսաւ, սի-
րելի բարեկամ, այսպէս ուրեմն Աս-
տուած խիստ կերպով մը ուզեց զձեղ
փորձել, երէկ իրիկուն տեսայ ամպե-
րը՝ որ կը ժողվէին ձեր քաղքին վրայ,
ետքն ալ հրդեհը, ու շատ մտածեցի
զքեզ: Աղաշեցի առ ողորմածն Աս-
տուած՝ որ պահէ զձեղ ամէն վնաս-
ներէ, բայց աղօթքս ընդունելի չէ ե-
ղած: Որոշեր էի կէսօրւընէ վերջը
գալ զանել զձեղ՝ եղածն իմանալու
համար, ու հիմա դուք ինծի եկաք
ձեր զլիսուն հասած խեղճութիւնը ի-
մացընելու. բայց մի յուսահատիք,
բնակեցէք մեզի հետ, քանի որ Աս-
տուած հացերնիս կու տայ, դուք ալ
կ'ունենաք ձեր մասը: Թէ որ հա-
ւատքնիս կը պարտաւորէ զմեղ օդ-

նելու որ և իցէ մեր ընկերներուն, ևս
առաւել իրաւամբ կը պարտաւորէ օդ-
նութիւն հասնելու անոնց՝ որ մեզի
հետ արենակցութեան կապ ալ ունին.
դարձեալ ուրիշ բան չէ մեր ըրածը,
բայց եթէ կեպով մը մեր պարտքը
հասուցանել ձեզի, որ ուրիշ տակն
այնչափ բարիք ըրեր էք մեզի:

— Կ'օր հնեմ Աստուծոյ գթութիւնը,
ըստ Ֆէնջէյմ, որ մեզի այսպէս ա-
պաւինելու տեղ մը ցըցուց, որով
չենք ստիպուիր գոնէ քաղըք քաղաք
շրջելու՝ ինչպէս ուրիշ խեղներու բար-
մութիւն՝ որ շուտ մը տեղ ու բարե-
կամ չեն գտնար: Ո՞հ, ես անոնց վրայ
կը ցաւիմ, վասն զի մեր վիճակը ա-
նոնց հետ բաղդատելով՝ շատ քաղցր
է, որովհետեւ այսպիսի տան մը մէջ
ենք՝ որ զեղ սիրով ընդունելով ա-
մէն ունեցածներնուն ալ մասնակից
կ'ընեն: Կը վայելինք ձեր ազնուա-
կան պարզել, սիրելի բարեկամներ,
ու ձեզի հետ կը բնակինք ինչուան
որ միջոց մը գտնենք ուրիշ տեղ փո-
խադրուելու:

Ետքը սեղանի նստան համառօտ
ազօթք մը ընելով, և երկու ընտա-
նիքը դրեթէ մէկ գերդաստան կ'ե-

բեար վասն զի իրենց ազգականը ա-
ռաքինի Վալտէն՝ որ Յուստինէին
կնքահայրն էր, ասոր և Ագնէսին մէջ
տեղը նստելով ամէն փոյթը կ'ընէր
մասցընելու իր հիւրերուն թշուառու-
թիւնը, ճարտարութեամբ փոյթեց խօս-
քը ուրիշ նիւթի մը վրայ, որ քիչ
մը հեռացընէ խեղներուն ցաւը:

Կերակուրն վերջն ալ առաւ տա-
րաւ զանոնք անտառը: — Պէտք է,
ըստւ, համեստ զբաղմունք մը վընտ-
ռել մեր վլշտացը ու նեղութեան ա-
տեն, և յուսահատ չիյնալ ցաւերնուու
մէջ՝ որ չվասուի մեր առաջութիւ-
նը: Աստուծ մեզի փորձանքներ խըր-
կելով՝ իր իմաստուն հայրական խնամ-
քը չպակսեցըներ մեզմէ երանի՝ ա-
նոնց որ կը ճանչնան, ու խոնարհե-
լով զերենք հարուածող գաւազանի
տակ, չեն կրոսընցըներ վատահու-
թիւննին՝ գթած Հօրը վրայէն որ կը
երատէ զանոնք, այլ ևս առաւել կ'ա-
պաւինին աս փրկութեան խարսխին,
աս սուրբ խաչին՝ որ իբրև դուշ մը
տրուեցաւ մեզի, որուն շուքին տակը
պէտք է պարտինք՝ որպէս զի կա-
րենանք մեր երջանիկ վախճանին հաս-
նիլ: Խաչն է քըլիստոնէին բալոր յոյզը.

Յիսուս խաչին վրայ մեռնելով՝ զանիկա սկիզբ ըրաւ իր յարսութեան ու յաղթութեանը. վասն զի չէր կրնար յարսութիւն առնել եթէ չմեռնէր:

Նոյնպէս մենք ալ, փորձանքներէն վերջը, պիտի պայծառանանք վարյուց ու շնորհաց օրը, փառաւորուինք անոր հետ՝ որ զմեզ մերձեց ցընելով իր խաչին՝ կ'ուզէ մասնակից ընել անոր միտքարսութեանն ալ:

— Ես ալ հրամանքիդ պէս կը մտածեմ սիրելի բարեկամ, ըստ գէնհէյմ, ու վրասահութիւնս առ Աստուած կը շատնայ տեսնելով չորս կողմու իր սպանէլիքը, կը տեսնեմ հոս հինաւուրց գեղեցիկ ծառերով զորոնք Աստուած մարդուս բարւոյն համար դարերէ ի վեր պահեր է. խիստ մրրիկներով զարնուեր են, թերեւս շատ անգամ իրենց բարձրաբերձ գագաթունքը կայծակնահար եղեր են. սակայն ինչուան հիմա աարերաց բունութեան գէմ դիմացեր են ու կը դիմանան: Մեծ է մարդս Աստուծոյ առջեր քան բոլոր աշխարհքս. վասն զի այս երեկի աշխարհս ստեղծելու համար բառական եղաւ Աստուծոյ մի միայն խօսքը, ու մէկէն ելաւ ոչնչէն. իսկ

մարդս փրկելու համար որդին Աստուած արիւնը թափեց: Կրնայ երբեմն մարդ ամէն ստացուածքէն այսպէս զլկուիլ, բայց Աստուած անոր համար չխողուր զինքը, ու ինչպէս որ կայծակէ զարնուած ծառերուն կուտայ իրենց կանանչութիւնը, ու տերևներուն գեղեցկութիւնը, այսպէս կը դարձընէ Աստուած գերազանց առարածոյ մը իր ստացուածքը, ուստի կից քիչ մը ժամանակ զրկեր եր զինքը. թէ որ աս ալ ըլլայ, բաւականէ որ պահէ Աստուած իր բարեկամութիւնը, որով ցաւելու մեծ բան չմար:

Այսպէս կը խօսէին մէկտեղ ասպառուական մարդիկը, կը ջանային զօրացընել իրենց հաւատքը բարձր մտածմունքներով որ կրօնքը՝ մանաւանդ ան թշուառութեան մէջ՝ մտածել կու տայ, ու իրենց ամէն քայլափսին՝ բնութեան գեղեցկութիւնը կը զուարճացընէր:

Երբոր տուն դարձաւ Ֆէնհէյմ, Վալտէն տարաւ զինքը իրեն ու իր կնոջը Ագնէսին համար որոշած սենեակը: — Թէ որ, ըստ Ֆէնհէյմ, երէկ մէկը ինծի բառած ըլլար թէ ստի-

պուիմ պիտի աս օր քու քովդ բնակելու՝ չէի կրնար հաւատալ ստոյդ է որ աշխարհիս մէջ գէպքերը սոսկալի արագութեամբ մը զիրար կը յաջորդեն. և մէկը որ այսօր ինքզինքը հարուստ կը կարծէ, կրնայ ըլլալ որ վաղուան օրը ողորմելի աղքատութեան մէջ իյնայ. բայց Տէր է Աստուած, ամէն բան կ'ուզդէ եր փառացը ու մարդկան վրկութեանը համար: Օրհնենք իր գատասատանը առանց քննելու, և շնորհակալ ըլլանք իրեն բարերարութեանցը որ մեր վրայ կը սփուէ անդադար:

Ֆէնհէյմ հանգիստ գիշեր մը անցուց հոն՝ հանգերձ իր վշտօքը որ կը տանջէին զինքը, իր սիրաը հպատակց Աստուածոյ կամացը, ու ապահովցաւ իր վիճակին վրայ, ինքզինքը յանձնեց բոլորովին Աստուածոյ ձեռքը՝ որ ամէն մարդկային բաղդին գերագոյն իշխանն է: Իր կինը ու աղջիկն ալ իրեն օրինակին հետեւելով յոյսերնին Աստուածոյ վրայ հաստատեցին վրստահութեամբ մը որ անպակաս իրենց օգնութեան պիտի հասնի:

Գլուխ գ

Ճանա.

Աս հիւրընկալութենէն քանի մը օր վերջը, գեղին պաշտպան սուրբին տօնախմբութեան օրը եկաւ: Վալտէն, իր կինը ու տղոցմէ մէկ քանին սր առջի սրբութիւննին առածէին, պատրաստուեցան ջերմեռանդութեամբ պատուելու աս գեղցիկ Օրս՝ հաղորդուելով սուրբ խորհըրդայն: Ֆէնհէյմ ալ իր ընտանեօքը անոնց հետեւով՝ գնաց հաղորդակից գտնուելու սուրբ սեղանոյն: Եւ ե՛րք արդեօք աւելի մեծ եռանդեամբ աղօթք կրնային ընելու, եթէ ոչ ան ասենը որ աղքբացած ու զըրկուած էին ամէն բանէ: Խորբոքեալ սիրով մը վառուած մերձեցան սքանչելի խորհըրդին Աստուածոյ մարդացելոյ, որ անսոփ ու մարոյ մը մէջ ծնանելով սիրեց աղքատութիւնը, որպէս զի

մարդկանց աչքին բարձրացընէ աս
արհամարհ երեցած կեանքը, ու յուշ
ցընէ իր օրինակով թէ մարդկան եր-
ջանկութիւնը՝ հարստութեան վրայ
չէ որուն այնչափ փափաքով ետեւ
կ'ըլլան անմիտ մարդիկ: Եւ այնպէս
իրենց հաւատքը ու սէրը կ'աւելնար
իրենց վըշտօքը:

Ո՞վ կրնայ պատմել Ֆէնհէյմի բա-
րեպաշտութեան եռանդը՝ առնելով
երկնային հացը, ու Աստուծոյ հետ
կապուելովը. «Եր ԲՌԼՄ իր պիտոյքը
տարածեց Աստուծոյ առջել, ինդրեց
անոր օգնականութիւնը, ու աղաչեց
որ պահէ զինքը ու իր ընտանիքը:
Երկայն ատեն աղօթքով միմիթարուած
ու զօրացած ետ քաշուեցաւ և խորա-
նէն: Ետքը ներկայ եղաւ քարոզի ու
ձայնաւոր պատարագի: Ի՞նչ մոտի-
բութեամբ լսեց գեղին պաշտպան
սուրբ Լորենցիսոսի ներքովը, որ մէկ
պատուական եկեղեցական մը կու-
տար: Քարոզիը աս սուրբ սարկա-
սագին գերազանց առաքինութիւննե-
րը նկարագրելէն վերջը, որ Աստու-
ծոյ հաւատարիմ մնալով այնչափ սոս-
կալի տանջանաց համբերեց, հաւա-
տացելոց յորդով մըն աւ ըրաւ, Աս-

տուծոյ սէրը վասելու իրենց սըստին
մէջ. իրաւ՝ հիմա մեր օրերը, կ'ըսէր,
արիւննիս Քրիստոսի համար թափե-
լու հալածանք ու բռնութիւն չու-
նինք, սակայն չինք աղատ մեր կրօն-
քին սրբութեանը՝ վկայութեան պարտ-
քէն, համեստ ու առաքինի կեանքով
մը մանաւանդ սուրբ վարքով ու խո-
նարհ հպատակութեամբ Աստուծոյ
կամացը:

Աղուոր ու սրտաշարժ նկարագրու-
թիւն մը ըրաւ թշուասութեանց ու
հալածանաց՝ որ շատ սուրբեր առանց
մարտիրոս ըլլալու քաշեր են: Ու բո-
լոր լսողները շարժեց, յորդորելով
գանննք հաստատուն հաւատքով մը
անցընելու աս թշուառ կեանքս, որ
առանց արեան ու մարտիրոսութեան
ըլլալուն համար՝ Աստուծոյ առջել
քիչ վարձուց արժանի չէ:

Շատ աղդեց քարոզը Ֆէնհէյմին
սըրտին, ու լսած գեղեցիկ ճշմար-
տութիւնները մերձեցուց իր ներկայ
վիճակին. նորոգեց իր առաջազդու-
թիւնը աւելի համակամութեամբ մը
համբերելու վշտերու և փորձանքնե-
րու, որ Աստուծած խրկեր էր իր վրան:
Ետքը տուն դարձաւ, և իր աղգա-

կանն ալ մասնակից ըրաւ քարոզին
իր մտացը վրայ ըրած ազգեցութիւն-
ներէն : — Սուրբ Լորենցիոսի օրը
մտքէս ընաւ պիտի շանցնի, կ'ըսէր,
որ այսափ միսիթարութիւն ունեցայ,
և զստահութիւն մը թէ Աստուած ու-
րիշ միսիթարութիւններ ալ պիտի տայ
ինձի:

Աղնուասիրտ Տորոթէան ալ ան օրը
սովորականէն աւելի կերակուր պատ-
րաստեր էր. էրիկն ալ քանի մը շիշ
հին ու պատուական դինի գներ էր,
իր ընտանիքը պատուելու համար:

Երբոր սեղանի նստան, զանազան
խօսակցութեան մէջ խօսքը ինկաւ
ֆէնհէյմի որդւոյն վրայ: Աս պատա-
նին լւա բարեպաշտական կրթութիւն
տուած էր հօրմէն. բայց երբոր տաս-
նըութը տարուան եղաւ, խանութի
սպասաւորի մը չար օրինակին հե-
տեղով ու անոր ձեռքովը ծածուկ
կարդալով անսառակ գրքեր, բոլորովին
ապականեցաւ տղուն վարքը: Երբոր
իմացաւ ֆէնհէյմ, որ ծառայն իր որ-
դւոյն չար խրատներ կու տայ, ճամ-
բայ դրաւ աս անարդ ապականիքը.
բայց անզգամութեան թոյնը ընկած
էր մէյմը պատանւոյն սիրալ, որն

որ քիչ ատենէն գերի եղաւ աս անօ-
րէնին չար խրատներուն: Շատ փորձ
փորձեց ֆէնհէյմ դարձընելու որդին
աս կորստեան ճամբայէն. նախ եր-
կար ատեն քաղցրութեամբ ջանաց,
ետքը խստութեան ձեռք զարկաւ,
բայց ընկունայն ջանք:

Ակամայ կը համբերէր պատանին
հօրը խնամոցը, հայրենի լուծանուա-
նելով, ու յարմար միջոցի մը կ'ըս-
պասէր աղատելու անկէց: Վերջապէս
օր մը յաջող դէպք մը ունենալով՝ ե-
լաւ փախաւ թշուառը հօրը տունէն,
որ ամենին յայտնուեցաւ ինչ ըլ-
լալը: Շատ տարիներ անցեր էին ու
խեղճ հայրը ամէն կարելի սեղած ջան-
քը ընելէն վերջը՝ որդին գտնելու հա-
մար, լսեց, կորսուած սեպելով տղան:
Սակայն ամէն անգամ որ տղուն վրայ
խօսք կ'ըլլալը չէր դադրեր արցունք
թափելէն, ու սրտին վէրքը՝ աս ա-
նառակ տղուն աներեսյիթ ըլլալուն
վրայ՝ ոչ երբէք կ'առողջանար:

— Ո՞չ, կ'ըսէր սեղանին վրայ, ա-
ւելի սիրով կը համբերէր ստացուա-
ծոց կորստեանը վրայ, միայն թէ
տղաս մէկը ինձի դարձընէր: Յօժա-
րութեամբ կը նուիրէի հարստութիւնս,

թէ որ կարելի ըլլար քովս պահել
որդիս՝ հսկելով իր երիտասարդ հա-
սակին վրայ, ուղելով զինքը առա-
քինութեան ճամփուն մէջ։ Ափսոս,
այսչափ տարի մեղմէ հեռու ի՞նչ կը-
նէ արդեօք, առանց առաջնորդի, ա-
ռանց խորհրդայ, թուղուցած ի՞նքզին-
քը չար յօժարութիւններուն ետևէն.
ո գիտէ ի՞նչ մոլորութեանց մէջ կը
տապըլլարկի՝ հաւատքը, կրօնքը ու-
րացած, պատիւը սաքի տակ առած,
հոգին կորսնցընելով հօրը անունն ալ
կ'աւրէ։ Աս սարսափը զիշեր ցորեկ
մաքէս չելլէ, ու կը դառնացընէ իմ
կեանքս։ Ա՛հ, ի՞նչու չեն ուզեր որդիք
իմանալ իրենց ծնողացը սէրը, այս-
չափ անդութ չէին ըլլար թերես, ու
այսպէս սսոկալի ցաւեր չէին պատ-
ճառեր իրենց մոլորելովը։ Աս խօսքերս
կը զրուցէր, ու յորդ արցունք կը
թափէր։

Վալտէն դարձուց խօսքը, ու Տո-
րոթէան ելաւ եփել տուած կարկան-
դակը բերաւ՝ դրաւ սեղանին վրայ,
երկու գեղեցիկ սապատներու մէջ տե-
ղը՝ որոնց մէկուն մէջ կեռաս կար,
մէկալին տանձ։ Տղաքը որ ի՞նչուան
ան ատենը լուռ կեցեր էին՝ սկսան

խօսիլ, և ուրախութիւննին աւելցաւ
տեսնալով գեղեցիկ տանձերը, որ առ
տարուանս առջի ժողված խայրիքն
էին։ Տորոթէան՝ գեղեցիկներէն ընտ-
րեց ու իր ազգականացը հրամցուց։
Ֆէնհէյմ տեսնելով տանձերը չկրցաւ
ծածկել ունեցած գուծմունքը, ու
սկսաւ ժպակիլ։ Ագնէս ու աղջիկը ե-
մացան իր մտածմունքը, վասն զի
ամէն անգամ որ սեղանի վրայ տանձ
տեսնէլ աս պատուական մարդը՝ կը
խօսէր Ալեկլէրի վրայ։

Վալտէն աղաչեց որ պատմէ տղացը
աս պատմութիւնը՝ որ չէին գիտեր,
որպէս զի իրենց բարի օրինակ մը ըլ-
լայ յարգութեան ու երախտագիտու-
թեան։ Ֆէնհէյմ հաւանեցաւ իրենց
փափաքին, ու սկսաւ այսպէս իր
պատմութիւնը։

— Իմ շատ ճամբորդութեանց մէջ,
որ տահնօք կ'ընէի վաճառականու-
թեանս պատճառաւ, օր մը հանէր
մէկ աղուոր ձոր մը՝ որ կը հանէր
ան գործարանը՝ ուր այլ և այլ բաներ
պիտի ապսպէի։ Առջի անգամն էր
որ աս ձորս եկեր էիր, ուստի կը կար-
ծէի որ գտնամ հոն գեղեր, ու պահ-
ուկներ, բայց խաբուեցայ։ Եատ փար-

սախ ճամբայ ըրեր էի, ու աաքը կը
նեղէր զիս, և սաստիկ ծարաւ մը ու-
նէի, ծարաւս անցընելու բան մը չու-
նենալով հոն: Սակայն կրցածիս չափ
կը ջանայի ճամբաս առաջ տանիլ .
մէյ մ'ալ տղայ մը տեսայ՝ որ ան-
տառէն կ'ելլէր, գլխին վրայ տա-
նելով խոռոք մը փայտ, ու մէկ ձեռ-
քը գեղեցիկ տանձ մը: Կեցայ դիտե-
լու առ գեղեցիկ տղան: — Ըսէ ինձի
բարեկամ, հարցուցի իրեն, տանձդ
կ'ուղես ծախել ինձի: ծարաւէս կը
մեռնիմ կոր, ու կը վախեմ թէ պի-
տի չհանգըպիմ պանդոկի մը, ուստի
կ'ուղեմ քիչ մը զովանալ: առ աս
քառասնոց դրամը թէ որ կ'ուղես տան-
ձը տալ: — Պարոն, ըստ տղան, ես
աս տանձէս ուրիշ բան չունիմ, ան
ալ հօրաքոյրս տուաւ ինձի որ գացեր
էի տունը, վարը աս լեռան ետելը, ու
տեսնալով որ գեղեցիկ է տանձը՝ ու-
ղեցի մօրս տանիլ, բայց որովհետե-
սաստիկ ծարուած եմ կ'ըսէք՝ ահա
կու տամ ձեղի: — Դու բարի տղայ
մը կ'երեաս, ըսի իրեն, որ այսպէս
մայրէ կը հոգաս. ահա քառասնոցը
որ անշուշտ իրեն աւելի հաճայական
է քան աս տանձը:

— Ո՛չ, Պարոն, ըստ տղան, պա-
հէ ստակիլ, աս ողորմելի տանձը այն-
չափ գնով մեղք է. հրամմեցէք կերէք
տանձը՝ ու զովացէք: Առի պտուղը
ու կերայ, զարմանալով տղուն անմեղ
պարզութեանը ու աղնուութեանը
վրայ. շատ մը բաներ հարցուցի ծնո-
ղացը վրայօք, իրենց վիճակին ու
բաղդին, իմացայ որ հայրը աղքատ
վարձուոր է եղեր՝ աղոց տէր մարդ,
անունը Թումաս Ալեկլէր, և կը բնա-
կեր Զալթէ ըսուած գեղը: Աս ամէնը
գրեցի տեսրակիս մէջ. կեցիք բարով
ըսի տղուն, խոստանալով երկրորդ
օրը երթալու տեսնելու իր ծնողը:
Ճամբաս առաջ կ'երթայի մասձե-
լով՝ թէ ինչ կրնամ ընել աս աղնուա-
միտ աղջուն, ու մէկէն միտքս եկաւ
քովս առնել զինքը, սորվեցընել ու
կրթել վաճառականութեան մէջ. վասն
զի իրեն տուած պատասխանները յայտ-
նի ըրին որ խելացի ու սուր մտքով
տղայ մըն է, ու թէ որ երթալով իր
մտքին կարողութիւնները կատարե-
լագործուին, օր մը երեելի մարդ կ'ըլ-
լայ, ուստի հաստատուեցայ խորհը-
դոյս մէջ:

Երկրորդ առաւօտը գացի գտնելու-

Աղքիանոսի թնողքը, ու հոն տեղեւ-
կացայ թէ ինչ որ ըստ ամէնն ալ
շխտակ են եղեր : Հարցուցի տղուն
հօրը թէ Աղքիանոսը կ'ուզէ յանձնել
ինծի, խոստանալով հոգալու ինչպէս
թէ որդիս ըլլար, կը թելու զինքը քրիս-
տոնէութեան մէջ, սորվեցընելու վա-
ճառականութիւն, ու իրեն ապահով
վիճակ մը ճարելու: Հայրը խընթեց
ինձմէ ութը օր՝ մտածելու աս բա-
նիս վրայօք, ու հարկաւոր տեղեկու-
թիւններ առնելու: Աս ինդիքը շատ
իրաւացի երեցաւ ինծի, որովհետեւ
աս մարդս ամեննեին չէր ճանչնար զիս,
ուստի իրաւոնք ունէր տեղեկանա-
նակի թէ ինչ մարդ եմ. որպէս
լու նախի թէ ինչ մարդ եմ. որպէս
զի ապահով ըլլայ թէ որդին չեցնայ
պիտի ամբարձուի մը ձեռք՝ որ կը-
նար զինքը կորսընցընել:

Ումը օրէն վերջը՝ բերաւ տղան,
ըսելով թէ ինչպէս որ տեղեկացայ
հրամանքներնուդ վրայօքը, շատ ու-
րախութեամբ ամեննեին առանց տա-
րակուսի կը յանձնեմ ձեզի աղաս :
Ուստի Աղքիանոսը մնաց ինծի հետ,
ու շատ ուրախացայ որ այսպէս լաւ
բանի մը ձեռք զարկի : Դպրոց խրկեցի
զինքը, ուր քեզ ատենուան մէջ իր

կտարելութիւնները յայտնի ըլլալով՝
առջինը եղաւ իր դասին մէջ: Շատ
ատեն չանցաւ առջի իր հաղորդու-
թիւնը առաւ, ու զարմացուց ամէնքը
իրեն հրեշտակական բարեպաշտու-
թեանը վրայ: Իր բարի վարքովը հան-
դերձ իրեն հպատակիւթեամբը՝ շատ
սիրելի եղաւ ինծի, և կամաց կամաց
կը սորվեցընէի իրեն վաճառականու-
թեանս վարպետութիւնները: Շատ
անգամ կը բազդատէի իր փոյթը,
հաւատարմութիւնը ու ճշգութիւնը
պարտքերուն մէջ, որդւոյս անհոգու-
թեանը ու անկարգութեանցը հետ, ու
միշտ կը փափաքէի որ որդիս ալ ա-
նոր նախանձաւոր ըլլար:

Աղքիանոս մեծամեծ ծառայութիւն-
ներ ըրաւ ինծի, ու երբոր կը մտա-
ծէի հաստատելու զինքը որոշ վիճակի
մը մէջ, յանկարծ ինծի բարեկամ
վաճառականներէն մէկը խնդրեց օր
մը՝ օգնական պատանի մը, որուն
կարենայ վատահիլ բուլոր գործքը իր
երկայն ճանբորդութեանցը միջոցը,
որ ստիպուած էր ընելու: Խօսեցայ
Աղքիանոսի վրայօքը՝ որ շատ անգամ
տեսեր իր իմ քովս: Շատ ուրախա-
ցաւ լսելով թէ աս զգօն ու գործու-

նեայ պատանին իրեն կ'ուզեմ տալ .
թէպէտ ինծի խիստ ծանր էր բաժ-
նութիւնակերտէս , բայց սակայն խօսք
տուի՝ գիտնալով որ աս նոր վիճակին
մէջ Աղբիանոս աւելի կրնայ առաջ
երթալ՝ քան իմ քովս . ինչպէս որ
չխաբուեցայ ալ :

Վաճառականը շուտ մը ճանչցաւ
իր նոր օգնականին գեղեցիկ բնաւու-
րութիւնները , ու ինչպէս թէ իր որ-
դին ըլլար այնպէս սիրեց զինքը . տա-
րի մը ծառայութենէն վերջը՝ բոլոր
իր բաներուն հազը իրեն յանձնելով
բոլորսին անոր վստահացաւ : Աղբիա-
նոս իր տիրոջը վստահութեանը հա-
մեմատ հաւատարմութիւն ցցուց , ու
այնպէս աչքը մտաւ որ իր մէկ հա-
տիկ աղջկանը հետ զինքը կարգեց :
Քիչ մը ատենէ ետքը մեռաւ վաճա-
ռականը՝ իր փեսին շատ հարստու-
թիւն թուլով . բայց այս բարեբազէ
ամուսնութիւնը երկայն չտեղու վասն
զի տասնըսութը ամիսէն վերջը մեռաւ
նոր հարսն ալ , որուն պատճառ եղաւ
անգամ մը գիբազգութեամբ սահելով
իյնալը : Այսպէս Աղբիանոս տէր ե-
ղաւ այնչափ հարստութեանց , ու ին-
չուան հիմա մեծ խոհեմութեամբ կը

տնտեսէ ու տարուէ տարի շատցը-
նելու վրայ է :

Ահա սիրելի աղաք , Աղբիանոսի
պատմութիւնը , որուն երջանկութեա-
նը տանձ մը պատճառ եղաւ : Ահա,
անշաւշ գիտեմ , ըստ Ֆէնհէյմ , թէ
որ Աղբիանոս իմանար իմ խեղճու-
թիւնս՝ օգնութեան կը վազեր ինձի
մէկէն . ազնուական սիրտ մը ունի
որ առանց կարեկցութեան չթողուր
առ թշուառութեանը մէջ իրեն եր-
ջանկութեան պատճառը :

Աս վերջի խօսքը՝ Վալտէին սաս-
տիկ գպաւու սկսաւ մտածել . և քանի
մը վայրկեան լուութենէն վերջը՝ մէյ
մըն ալ յանհկարծ եղաւ սեղանէն ,
մօտիկցաւ իր ազգականին քովը , ձեռ-
քը բանելով ըստաւ . — Սիրելի բարե-
կամ , Աստուած միտքս խորհուրդ մը
ձգեց , որ պէտք է յայտնեմ քեզի .
Աղբիանոս Սիեկլէն իր ունեցած վի-
ճակին վրայօք քեզի պարտական է ,
վասն զի Աստուծէ վերջը՝ զու ես իր
երջանկութեան պատճառը : Կը ճանչ-
նամ իր բարի սիրտը ու սէրը որ ունի
քու վրադ , ուրիշ մարդկանց չիմանիր
որ կը մոռնան իրենց եղած ծառայու-
թիւնը , ու ապերախտութեամբ մը չեն

ուզեր ճանշնալ զանոնք որոնց պարտաւոր են: Կ'երթամ իրեն ու քու վիճակդ կը յայտնեմ. վասն զի քու հասակդ չթողուր քեզի աս ճամբորդութիւնը ընելու բայց ես որ ուժուաեղն է, ու բոլորովին առողջ եմ, կրնամ ընելու աս պատի ճամբորդութիւնս: Աս իրիկուն կ'երթամ զիւղապետին, ու տասնը հինգ օրուան համար հրաման կ'առնում. յուսամ որ չէ չըսեր, ու վազը ճամբայ կ'ելլամ Ակրիանոսին երթալու. ո զիտէ թէ աս տանձը քեզի երջանկութիւն մը չբերէ: Ֆէն հէյմ, սաստիկ սիրաը շարժելով ազգականին ան պատրաստականութեանը վրայ, ուզեց ընդդեմութիւններ հանել, բայց վալտէն հաստատուն կենալով իր մտքին վրայ, առաւ գլխարկը և գաւազանը ու ելաւ գնաց քաղաքը:

ԳԼՈՒԽ Դ

Ճամբորդութիւն.

ՎԱԼՏԻՆ, զիւրաւ հրաման առաւ քաշաքաղեաէն իր ճամբորդութեանը համար: Ֆէն հէյմի զլիսուն եկած գժբաղդութիւնը խիստ մեծ էր, ուստի անոր համար ալ այսպիսի իրաւացի խնդիրքի մը գէմ արդելք չելաւ: Մեծ ուրախութեամբ Վալտէն՝ որ տասնը հինգ օրուան համար ճամբորդութեան հրաման առաւ, տուն գարձաւ շուտ մը, ու իմացուց թէ երկրորդ օրը ճամբայ կ'ելլայ աճապարելով կարգի գնել իր պղականին բաները: Եւ ինչպէս որ խոստացաւ առաւօալ ելաւ կանուխ, պղտի կապոց մը ըրաւ իրեն հարկաւոր եղած բաները. ըրաւ նախաճաշիկը, առաւ ձեռքը գաւազանը, մէջքը կապեց իր պըզաի սուրը, և առևնէն ելաւ երկու ընտանեաց բարեմաղթութիւնը ու օր հնէնքը առնե-

լով։ Տորոթէս իր կինը տեսնելով որ
իրիկունը կ'երթար վախնալով որ չըլ-
լայ թէ դժբաղլութիւն մը հանդպպի
իրեն համբորգութեանը մէջ, կը նայէր
ու կու լար։ Խակ վալտէն կ'ապահով-
ցընէր զինքը ըսելով, Աստուած կ'ա-
ռաջնորդէ համբուս, ամենեին իր պահ-
պանութեանը ապաւիներ եմ, որով-
հետեւ եղբայրսիրութեան գործ մըն
է ըրածս, ուստի մի լար ասանն հինդ
օրէն կը դառնամ, ու տեսնես որ բա-
րի բարի լուրեր պիտի բերեմ, աղոցդ
աղօթք լնել տուր ամէն օր ինձի հա-
մար որ Աստուած վասանգներէ պահէ
զիս, վասն զի կը լսէ Աստուած ան-
մեղաց աղօթքին։

Ֆէնհէյմ ինչուան համբուն ծայրը
իր հետը գնայ՝ երկար ատեն խօսե-
լով մէկ տեղ, վերջապէս բաժնուեցան
երկու բարեկամներ մէկ մէկէ, աշ-
քերնին արցունքով լեցուած։

Վալտէն արցալուսին՝ դեռ արե չե-
լած հասաւ քաղաքին գուռը, ու գէպ
ի հըրգեհած տեղը սկսաւ երթալ.
տեսաւ հոն կը ակին ըրած աւերմունք-
ները, որ ամբող թաղ մը բոլորովին
այրեր ու աւերակ դարձուցեր էը. պա-
տեղը կէս մը փլփլած ու ծլսէն սե-

ցած, մոխիրի կոյտերը, խեղճ ողոր-
մելի տեսարան մը։ Երբոր կ'անցնէր
Ֆէնհէյմի տանը աւերակին զիմացէն,
այնպէս աս տեսարանովը սիրալ տակ-
նու վրայ եղաւ որ սկսաւ արցունք-
թափել. — Ա՛Հ, ըսաւ ինքինէն, թէ
որ Աստուած կամենայ տարիէ մը կը
տեսնենք աս տուն՝ թէ ոչ բոլորովին
չինուած, գոնէ շինուելու վրայ. որ-
պէս զի խեղճ ազգականս գլուխը խո-
թելու տեղ մը զըտնէ։ Աս քաղցր
յուսով՝ սիրտ առած վալտէն այնպէս
փութով կը շարունակէր ճամբան, որ
վեցերորդ օրը հասաւ իրիկուան գէմ
ան քաղաքը ուր կը բնակէր Ագրիա-
նոս Ակեկլէր, որն որ իմացեր էր օ-
րագիրներէն Ֆէնհէյմին գլխուն հա-
սած զըդբաղլութիւնը, և պատրաս-
տուեր եր թըզթով մը հրաւիրելու
զինքը օր զայ իր քովը բնակի հան-
գերձ ընտանիօք։

Ագրիանսս զվալտէն տեսածին պէս՝
սկսաւ լալ, ու պատմեց իր պարտ-
քերը որ ունէր իրեն հին բարերարին։
Մեժ յանցանք է, կ'ըսէր, թողուլ ա-
նօգնական աս պատուական ընտանի-
քը. քանի մը օր ինձի հետ կեցիր,
ըսաւ, որ տեսնեմ ինչ բան կը նամ

ընել հիմակու հիմա, վասն զի Սիեկ-
էր այրի ըլլալով կը փափաքէր՝ որ
Ֆէնհէյմ գայ իր տունը բնակի, բայց
երբոր Վալտէն ըստաւ, թէ մեծ վիշտ
կ'ըլլար իրեն թողուլ իր ճնածքաղու-
քը՝ դէմ չկցաւ Սիեկէր:

Վալտէ մեծ պատիւ գտնելով Ա-
զրիանսէն, Հանգէցաւ ճամբուն աշ-
խատանքէն. շատ անգամ խօսքը ըն-
կաւ Ֆէնհէյմին ու իր սրգւոյն վրայ,
որն որ բոլովին կորսուած կը կար-
ծուէր: Սիեկէր միշտ իր բարեկամին
վշտին ցաւակից եղեր էր, ինչուան
կ'ըսէր թէ հարստութեանս կէսը կու-
տամ, թէ որ կարելի ըլլայ բերել տալ
աս տղան իր ճնողացը քով: Վերջա-
պէս հասոււ օրը որ Վալտէ ես դառ-
նալու էր. տարաւ զինքը Սիեկէր իր
սենեակը ու ըստաւ. — Ահա սիրելի՛ դ
իմ Վալտէ, թուղթ մը քսան հազար
ֆրանքի, որ սեղանաւորաց տունա-
կով կը լսրկեմ Ֆէնհէյմին: Իմ լսր-
հաւրդը աս է, որ փախանակ տունը
շինելու, որ երկար տատեն կը քշէ,
եղածին ու ժամանակին յարմար տուն
մը գնէ. սրպէս զի շուտ մը սկսի իր
վաճառականութիւնը: Կուտամ ես աս
դումարս իբրև փոքր նշան մը երախ-

տազիտութեան՝ իրեն ինձի ըրած այն-
չափ բարեացը փսխարէն, իսկ թէ որ
ուրիշ բանի ալ կարօտութիւն ունե-
նայ, պատրաստ եմ միշտ օգնելու:
Առ աս պղտի յիշատակն ալ դրամաց
գումարին հետ. աս սսկիէ տանձը
որ կը տեսնես՝ շատ տարի է որ շի-
նել տուեր եմ, սրպէս զի յիշեմ միշտ
թէ տանձ մըն է եղեր իմ երջանկու-
թեանս պատճառը: Տուր աս սսկէ
տանձը իմ հայրագրիս ամսւանոյն որ
պահէ, աս մատնին ալ Յուստինէին
տուր. ըսէ Ֆէնհէյմին, որ իր անունը
անջնջելի գրերով սրտիս մէջ զրուած
է, ու ոչ երբէք պիտի մոռնամ ինձի
ըրած բարեիները: Նիմակու հիմա չեմ
կընար տեսնել նորէն աս իմ պա-
տուական հայրս, յայտնելու իրեն
սրտիս զգացմունքները որ ունիմ միշտ
վրան. իսկ քեզի առաքինի Վալտէ,
որ աս ճամբարդութիւնս յանձն տուեր
ես Ֆէնհէյմի համար, կու տամ այս
փոքր նուէրս իբրև ճամբու ծախք. և
տոււաւ իրեն պղտի կծիկ մը քսան
լուիզ սսկի փաթթած:
Վալտէ շնորհակալ եղաւ ազնուա-
միտ Ազրիանոսին ընծաներուն, առաւ
ամէնը, զըսւ զըսւնը, ու պատուե-

լով Աղրիանոսին հետ ուղեց բաժնուիլ: իսկ Աղրիանոս տարաւ զինքը գուփիթը՝ ուր գեղեցիկ ձի մը կապուածէր. առ ձին վալտէին տուաւ ճամբայը ընելու համար, և պահէ ըստ ինչուան որ ուղեմ նորէն: Բարեսիրտ Վալտէն կը զարմանար Աղրիանոսի ըրածներուն վրայ, ու աչքերէն արցունքը կը թափէր: Արովկ Աղրիանոսին ձեռքը բռնած՝ վերջի բարեր տուաւ, ու ձին հեծնելով ճամբայ եւլաւ ուրախութեամբ. որ այսպէս աշզէկ լուրեր պիտի տանի իր վրշտացեալ ազգականներուն: Կը մտածէր ճամբան Աղրիանոսի տուած խրատին վրայօք, ու իրեն ալ ավէկ երեցաւ որ Ֆէնչէյմ փոխանակ իր տունը նուրէն չինելու՝ ուրիշ մը գնէ, ու առանց ժամանակ կորունցնելու վաճառականութեանը ձեռք զարնելով իր բաները կարգի դնէ: Շնորհակալ եղաւ Աստուծոյ որ Աղրիանոսի միտքը այսպիսի օգտակար խորհուրդներ ձգեց. կը մտարակէր ձին շտապելով ճամբան:

ԳԼՈՒԽ Ե

Անակնիալ դիսպուած.

Վաևի անցեր էր կէս ճամբան երբոր երրորդ օրը իրիկուան դէմ հաւաքը կեղեցիկ անտառի մը բերան, առ գեղեցիկ անտառի մը բերան, միտքը դնելով որ անտառին ծայրը երեցած գեղը գիշերը անցընէ. կը մտածէր իր կինը, աշաքը, ու Ֆէնչէյմը, ու կ'երեսակայէր թէ ի՞նչպիթ ուրախութեան պատճառ պիտի ըլլար իր գարճը: Համբան խորտութորտա կը, զանազան ելեւէջներով, տեղ տեղ նեղ ու տեղ տեղ լայն. ասպին անդին մեծամեծ կաղնիներ ճիւղերնին տարածած բարձրաւանդակին վրայ ի՞նչպիտ շարժական կամար մը ճամբորդներուն զլխուն, մէկալ կողմանէ մոլորդոյն ժայռեր աշտարակի պէս արնեած կարծես թէ կ'սպանային իրենց տակը ճզմել առ տեղէն անցնող ճամբորդները: Մողէսները ժայռերէն

նեռս կը մտնային արեգական ինջնաւ-
լովք, հոն սկիւռ կենդանիները ճիւղէ
ճիւղ կը ցաթկիէին դեռ իրենց լոռա-
շէն բոյներնին չքաշուած, չեռուէն
աղաւնիի վու վու մնչելու ձայնը կու-
դար, ու անտառի երգիշները կը հնչե-
ցընէին իրենց սուր զուարթ երգերը:
Վալտէ բնութեան գեղեցկութեամ-
բը զուարմայած կը զմայէր սո գե-
ղեցիկ տեսարանովս, մէյ մըն ալ յան-
կարծ լսեց բազմութեան մարդկանց
ձայն մը, որ կ'ելլէր թանձր անտառին
մէջն: Ուժով մը մտրակեց ձին վտան-
քէն խալսելու համար, բայց հրաձան
մը պարպուելով ձիուն վրայ՝ անկա-
րելի եղաւ իրեն առաջ երթալ, վասն
զի ձին վիրաւորուած կանկ առաւ,
ու հոն մէկէն ութը զինեալ աւազակ-
ներ յարձակեցան վրան՝ քաշեցին զին-
քը ձիովը, տարին քարտնձաւ մը ուր
որ հաստատած էին իրենց բնակութեան
որչը: Աս սատանայի նման մարդիկը
ժողովուեցան խեղն վալտէին վրայ,
Ճեռքերը ետեր կապեցին, ու սկսան
վրան փնտառել. հանեցին թղթոց պա-
հարանը ուր էր փսխանակագիրը, ոս-
կի տանձը, մատնին, իր ժամացոյցը,
ունեցած դրամը, գտան նաև Սիեկ-
էլը՝ Ֆէնհէյմին խրկած թուղթը:

Աս թղթին հասցէն աեսնելով ա-
ւազակապետը թալկահար սկսաւ գող-
դը դար, զարմանքով մը նայեցաւ Վալ-
տէի վրայ ու հառաչեց: Մէկալ ա-
ւազակները տեսան առ իր այլայլու-
թիւնը, ու չէին գիտեր թէ ի՞նչ կը
նշանակէր. — Զըսուցէ ինծիք, ըստ
աւազակապետը Վալտէին, կը խնա-
յենք կեանքիդ թէ որ ըսես ուսկից
կու գաս, ուր կ'երթաս, ի՞նչ կը նշա-
նակէ այս տանձը, մատնին ու տոմ-
սակներու կապոցը: Յուսալով Վալտէ
շարժել աս ազգամեներուն սիրտը, պատ-
մեց եղածը, ու իր ճամբորութեան
վախճանը: Իր պատմութիւնը՝ որուն
մէջ տեղ աեղ խրատներ ալ կը խառ-
նէր, կ'երեար թէ ազգեցութիւնը մը ը-
րաւ աւազակներուն, բայց այս ազգե-
ցու թիւնը քիչ տեղ, սաստիկ խստա-
ցեր էր սրտերնին չարութեանց մէջ, ու
անկարելի էր առաքինի Վալտէին ազ-
նուական խրատներովը կակըլնալ:

Բայց աւազակապետը կելքը գլուխն
կորսնցուցած բոլոր մարմնով կը դող-
դը դառի մը կոճղին կոթնած,
գետինը նայելով տիրութեամբ լուռ
կը կենար: Վերջապէս սաստիկ լաց
մը սկըսաւ, ու մեծ հառաչանքով
կանչեց:

— Ան ամէն բանը՝ որ լսեցիք բանէկամներ, աս առաքինի մարդուն թերնէն, իմ հօրս վրայ է. Ո՞վ Տէր Աստուած, ինչ կ'ընեմ ես ձնողքէս հեռացած, անօրէնութեանց մէջ կ'անց ցընեմ օրերս. Հայրս խեղճութեան մէջ ընկեր է, որդի մը ունի որ իրեն ամենէին օգնութիւն ըըներ և ահա օտար մը օգնութիւն կը խրկէ հաստատելու զինքը իր բանին գործքին մէջ: Ո՞վ չարագործութեանցս ընկերներ, սպաննեցէք զիս, կամ թողուցէք երթալ հօրս գիրկը իյնալ՝ որ թողութիւն տայ, և կարենամ ասկէց վերջը իրեն օգնական ըլլալ: Աս մարդու՝ որ բաներ ենք, իմ ազգականս է՝ լաւ կը ճանչնամ զինքը, թէպէտ ինքը թերես զիս չի ճանչնայ ամենէին:

Թողուցէք զիս որ հետը երթամ, չեմ կրնար ալ ձեզի հետ կենալ, աս անօրէն կեանքս՝ որ քիչ մը առաջ կը սիրէի, ատելի է ինծի աս վայրկենիս մէջ ու միտքս զրի ալ վերջ տալու: Կարծեմ թէ սպահով ճամբան աս է, բաժնութինք մէկ մէկէ, քանի մը օր է որ աս տեղս եկեր ենք, ու քանի մը աւազակութիւն դեռ ըրինք, ու ետևէ են զմեզ բռնելու:

Քակենք աս գարշելի միաբանութեան կապը որսվ միացանք, իւրաքանչիւրը ջանայ Աստուածոյ հետ հաշտուելու, ամէնընիս ալ յանցաւոր ենք՝ դառնանք առաքինութեան ճամբան: Թողունք ալ աս կեանքս՝ որ վերջապէս օր մը շղթայի ու կախազանի զմեզ պիտի մատնէ. կարճութեամբ մերժենք թողունք աս անզգամութիւնը, որ մեր կորստեանը համար սատանան միտքերնիս ձգեց: Մերտղայութեան կրօնքը կ'ընդունի զմեզ նորէն իր զիրկը, կը ներէ Աստուած ալ մեր մեղացը:

Աս խօսքերէս վերջը՝ որ բարկութեամբ մտիկ ըրին աւազակները, ահազին խոսվութիւն մը ելաւ, ու կատղած աւազակները բացին սուրերնին, ու սպանալով իրենց մեծին ժողվեցան չթողլու զինքը՝ որ երթայ, և ահազին գսուում գոչում կ'ընէին: Ասոնց ընկերութիւնը սատանաներու ժողով մը կը նմանէր, ամէնը մէկ բերան կը պառային, կը հայհոյէին, կ'անիծէին աւազակապետը, ու ծարակի կ'երկային չարագործութեան: Վալտէ արձանի մը պէս անշարժ մնացած էր չպիտնալով թէ ի՞նչ պիտի

գայ զլիսուն. սարսափած էր՝ որ ըբւ-
լայ թէ աւազակները վրան՝ վաղեն
փարատելու զինքը՝ որ աս չփսիթու-
թեանս պատճառ եղաւ անսնց : Ուս-
տի հոգին Աստուծոյ յանձնելով կ'ըս-
պասէր մահու, և կինը ու տըղաքը
միաքը բերելով վախով մը կը դուշը
սիրաը : Թէպէտ խղճմտանքը մաքուր
էր՝ որ և իցէ ծանր մեղքէ, բայց կը
վախէր դարձեալ այսպէս անպատ-
րասա առանց սուլու խորհրդոց՝ Աս-
տուծոյ զիմացը ելլալ : — Ով Աս-
տուծ բարերար, կ'ըսէր սրտէն, աս
քու կամքդ է՝ որ ես մեռնիմ հոս
չարագործներուն մէջ, ողորմէ հոգ-
ւոյս, ու մեղացս նայելով մի դատեր
զիս. օգնէ իմ հնոջս և սրդուցս, ու
իմ մահս փրկաւէտ ըրէ աս չարա-
գործներուն որ մոռցեր են զքեզ:

Յանկարծ աւազակներէն մէկը նշան
ըրաւ որ թողու երթայ. Վալաէ իբրև
հրաշքով մը աս անօրէն մարդկանցմէ
ազատաձ մէկէն հեռացաւ անկէց,
ըստիպուելով թաղուլ հոն ամէն ու
նեցածը՝ որ յափշտակեցին : Երբսր
ճամքայ ելաւ, կեցաւ քիչ մը, լուց
աւազակներուն աղաղակը՝ որ երթա-
լով կը բարձրացնէին խիտ անտառին

մէջ: Խոկ ինքը Աստուծոյ շնորհակալ
ըլլալով՝ որ ազատեց զինքը աս վտան-
դէւ սկսաւ երթալ ան գեղը ուր որ
միաքը դրեր եր զիշերը անցընել: Ծըն-
կուըները սասափիկ կարած չէր կընար
ստուըները շարժել, այնպէս խռովեր
եր զլիսուն եկած թշուառութենչն ,
կ'երեար երեն թէ բուրը անդամները
կ'արեր են, ու սասափիկ հոգնած դադ-
րած հասոււ գեղը: Հոն թշուառու-
թիւն մալ վրայ եկաւ, գես պանդոկը
չմտած նայեցաւ գոպանը որ աւա-
զակները մէկ պղած դրամ մ'ալ չեն
խղճուցած. ուսափ անկողին վարձելու
և իրիկուան քիչ մը կերակուր ուտե-
լու ստակ չունենալով, ստիպանեցաւ
խնդրել մէկէն մէկալէն որ ան գիշեր
զինքը իրենց առւնը ընդունին: Պատ-
մեց զլիսուն եկածը, ու աս գեղիս ա-
ռաքինի բնակիչքը ճանչցան երեսի
գեղնութենչն ու շարժմունքէն՝ որ
սուտ չէ ըստածները. ընդունեցան տուն-
քը, ուր կերաւ ու պառկեցաւ, շնոր-
հակալ ըլլալով ան առաքինի հերկա-
գործին որ ընդունեց զինքը:

ԳԼՈՒԽ Զ

Դարձ.

Առաջին տեսնելով որ երէկուան
վախը քիչ մը անցեր է, ճամբայ ըն-
կաւ դարձեալ Վալտէն, արեգակը ել-
լելու վրայ էր և ազուոր օր մը կը
գուշակէր. ծառերուն քաղցր բուր-
մանքը, թաշնաց երգը միջատներու
բզզանքը ու դալար խստերու վրայ
թուտիլը՝ կարծես թէ բարեկը մըն էր
օրուան աստղը: Բնութեան այսպէս
զուարթ ու զանազան գեղեցիութեան-
ցը մէջ տխուոր էր Վալտէ, կը շա-
րունակէր ճամբան գո՞ն ըլլալով որ
բարի գործքի ձեռք զարկաւ, ու Աս-
տուծոյ կը յանձնէր իր թշուառ բա-
րեկամին բանն: Երբեմն կամաց երբեմն
ալ փութով կը քալէր. հաճութեամբ
մը առաւօտեան քաղցր օղը ծծելով՝
կ'անցնէր զով ու հովանաւոր տեղէ-
րէն, բուրովին իր դարձին միտքը

տուած, ամենեին բնութեան զուար-
ճութեանցը ուշ չդնելով՝ որ մեծ բերկ-
րութիւն է ճամբորդի, ինչպէս ինքն ալ
առաջ Ադրիանոսի երթաւու ատեն՝ հու-
կէց անցնելու ժամանակ ունեցեր էր:
Ճամբուն վրայ տուն մը կը հան-
դբակէր, կը մտնէր Վալտէն հաց կը նու-
րելու, ո՞հ, ո՞չափ զժուարը կու գար
տեսնելով ինքպինքը բունադասուած
մուրալով ազբելու շատ օրեր: Բայց
խիստ շատ ալ չշտանալով ինք իրեն
աս խոնար հութեանը մէջ օգտակար
խրաներ կը հանէր: Ամէն անդամուն
որ անտառի մը մէջէն կ'անցնէր վա-
խը կ'առնէր սիրաը, ու ծառերու տե-
րեներու իյնալու ձայնը իրեն նոր
թշուառութեան լուր մը կ'երենար,
ո՞ն ոլ շատ անդամ անտառներու
մէջէն ճամբորդութիւն ըրած ըլլալով,
կ'ամչնար ալ աս վախսուն վրայ:

Տունը հասնելէն օր մը առաջ ստի-
պուեցաւ իրիկունը անձրեի պատճա-
ռաւ գեղ մը իջնալ՝ որ բաւական ա-
ղուոր կ'երենար, թէպէտ այնչափ ուշ
չէր, ու կը նար գեռ քանի մը մղոն
ճամբայ կը բերկը բայց ճամբա-
ներուն գեշութեանը համար անկա-
րելի եղաւ իրեն առաջ քալել: Շատ

մը աներու դուռը զարկաւ խնդրելով
իրեկուան բնակելու տեղ մը, բայց
ամէնքը վարնոտեցին՝ օտարական մար-
դու տեղ չենք իտար ըսելով. ինչուան
կնիկ մը՝ ամօթ է ըստւ, քեզի պէս
մարդուն գուռէ դուռ պտըսիլը, ուժդ
տեղն է կրնաս կեանքը պահել:

Զուղելով Վալտէն աս կնիկան հետ
երկան խօսակցութեան մտնել, սկսաւ
դէս ի եկեղեցին երթալ՝ հսն գաւիթը
նստեցաւ գիշերը անցնելու համար :
Ժամ մը հսն սասափի վշտալի մտած-
մունքներու մէջ ընկած՝ անօթութենէն
կը տանջուէր, մէյ մըն ալ տեսաւ
որ երէցը կու գայ ժամին բանալիք-
ները ձեռքը, ազօթք ընելու համար :
Ոտք ելաւ Վալտէ, ու բարեեց պա-
տուական առաջնորդը, հարցուց իրեն
թէ կրնամ հսու սրբութիւն սրբոցին
առջել ազօթքս ընել . — Հըսմմեր
ես, ըստւ երէցը, քանի որ ես հսու
եմ կրնաս կենալ : Մտաւ Վալտէն
սուրբ Աստուածածնայ խորանին դի-
մացը չողեցաւ : Երէցը ժամի մը չափ
ազօթքի կեցաւ: Վալտէն չելաւ ժա-
մէն ինչուան որ երէցը ելաւ դուռը
գոցելու . ուստի գնաց նստելու առջի
քարին վրայ: Ողորմեկով մը երէցը

նայեցաւ վրան ու հարցուց՝ թէ —
ինչո՞ւ աս տեղս կը նստիս, գիշերը
հո՞ս կ'ուղես անցնել:

— Պէտք եղաւ որ այսպէս լնեմ,
ըստւ խեղճ ճամբորդը, պանդոկի մէջ
անկողին մը վարձելու ստակ չունիմ.
Բոլոր գեղին մէջ չուզեց մէկը տեղ

մը տալ, ես ալ մտածեցի որ Աստու-
ծոյ տանը դիմացին աղէկ տեղ չիկայ,
ուր գոնէ հանդիսատ կրնամ պատկիւլ:

— Ո՞վ ես դու: Ըստ Վալտէն, իր
անունը, ու իր բնակած գեղը. և կարճ
կերպով մը պատմեց իր ճամբորդու-
թեան պատմութիւնը, ու քանի մը
օր առաջ զլլուն եկած թշուառու-
թիւնը: Երէցը որ մեծ մտադրութեամբ

ականջ կը գնէր ճամբորդին պատ-
մութեանը, շատ մը հարցմունքներ
ըրաւ իրեն, որոնց ճիշդ պատասխանը
տուաւ Վալտէ :

Եւ աս ամէն հարցմունքներէն վեր-
ջը, ըստւ երէցը, — Ուզեցի պատ-
մով ըլլալ, իմանալ թէ իրաւցընէ աս
կողմերէն ես. և կը տեսնամ որ ամէն
բան չաւ կը ճանչնաս, մարդիկը,
տեղերը, ասով կրնամ քեզի բնակու-
թիւն տալ ժամատան մէջ աս գիշեր:
Պէտք է որ յայտնեմ քեզի ժողովը-

դեանս զքեզ ըընդունելուն խստութեանը պատճառը, վասն զի շատ մը ատեն է՝ ուր բազմութիւն անօրէն, կերծաւոր մարդկանց կու գոն հիւրընկալութիւն խնդրելով, գողութիւններ կ'ընեն, և կը խսովեն հանդարտ ու խաղաղ բնակիչները:

Կը տեսնես հիմա թէ բնչպէս իրաւունք ունին զգուշանալու: Ասանդգամութիւնն է ահա որ հաւատացելոց սիրոյ պազութեան պատճառեղեր է, անմեղը խառնելով յանցաւորին հետա սրաերը կը խստանան. որովհետեւ աշխարհքիս մէջ չարագործները շատ են: Եզն ինձի հետ իմ բնակրանս. ըըլլայ որ հովիւն ալ իր ոչխարներուն նմանի ընդունելով ան մարդը՝ որ այսպէս անշահիւրնդրութեամբ ինքինքը նոռեր է իր թշուառացեալ եզրոյը համար:

Աւագերէցին եակէն դնաց Վալտէ ժամատունը, ու հոն ականատես եղաւ առ պատուական հովուին առաքինութեանցը, ու տանը անմեղ ու գեղեցիկ պարզութեանը: Աւագերէցը տարիքն առած մարդ էր, ու քառասունը հինգ տարիէն ի վեր կ'ընէր առ գողովապետութեան պաշտօնը:

Քիչ մը հանգիստ ապէն վերջը տարաւ զկալաէն մօտ սենեակ մը, ուր սեղանտասախտակի մը դիմացը երկու տղաք նստեր էնն, որոնք իրենց վարպետը տեսնենուն պէս սաք ելան ու յարգութեամբ ձեռքը պագին:

— Նայինք ուրեմն, ըստ իրենց, դասերնիդ սորված էք. ասոնց մեծը սկաւ ըսել բերնուց սորված Տլիլ բանաստեղծին ստանաւոր հատուածը անկելանոցի վրայ:

, , Սմիկից հեռացած շիտակ կը վազեմ Այն սուրբ տեղերուն տեսմելու կ'ելլեմ Որ ցաւոց, վշտաց կու տամ ապաւէն, Գըթութիւնն ասոնց հիմն վըրաւ արդէն Որ մարդկանց քաշած ցաւերն ախտածէտ

Հու աստուածախնամ դարմաններուն հետ

Լմդութին նաև սիրոյ խըթամքները: Բայց ափա՞ն այս հիմ ու սուրբ տեղուու աբներ Շատ անգամ անհոգ խնամակալներով կամ ազահութեան զըզուելի ծեռքով Ամենայն տեսակ վշտաց խեղանթեան ապաշտօնը:

Դարձել են եղել մէյմէկ օթևան։
 Հոս ջրա պատերու մէջ խղղուկ փակուած
 Մեռելն, հոգեվալքն ու հիւանդը դի-
 զուած։
 Հոս գարշ գոլոշեօք օդն ապականած
 Կ'ըլլայ մահարեր թոյն մը հիւանդաց։
 Հոն ամելոդին մէջ խեղմիկ տարածուած՝
 Ոչ այնչափ ցաւոց՝ որչափ չափազանց
 Խնամնոց կը տեսնես առջնլոդ գոնիեր,
 Զոր տղիտութիւն յանգէսու է զարկեր.
 Կը տեսմէ ամգութն այն ամհոգութիւնն
 Կը թողու որ բաղէ վըմիու տայ մահում։
 Բայց երբ Գըթութիւնն նորէն հոս դաւանայ
 Որ իր վախճանին կատարումը տայ,
 Դաս դարս կը թժնէ, զի՞ւամըլս զատէ
 Ու մարտար ծեռաց զանոնք կը յանձնէ
 Կ'ազատէ զիրենք գոլոշնաց հոտէն
 Որով և ախտից գէշ հետևանիքն՝
 Հողմարեր երկար խողովակներով
 Անգադար մէջի օդը փոխելով։
 Որչափ Գըթութեան ծեռօք բարեկարգ
 Ամէնքն հոս առաս կը վայեն խընամք։
 Մարրութիւնն ամէն տեղ տիրէ մէկէն,
 Կեանքն է պահպանուած մահուան
 ցուրտ շմչէն։

Կրօնից զըրկաց մէջ ամխիղն անխըռուվ
 Հոգեվալքն անուշ կը մեռնի յոսով։
 Ուղիջ մը անդին կ'ելլէ անկողիէն
 Հազիւ ազատուած մահուան մանկերէն,
 Ու իր առջնեկ քայլեր առնելուն
 Դեռ կը գեգիկն ոտք լւր դողունում։
 Այսպէս ցուրտ ու կեանք, վիշտ, կարօտու-
 թիւն,
 Ըգքեզ միշտ կ'օրհնեն, սիրուն Գըթութիւն
 Քեզմով հայրենիք կը մըլիթարուկին,
 Աշխարհք կը շինուի, երկնինք ծիծաղին,,

— Աղէկ է Օգոստինոս, ըսաւ տը-
 զուն աւագերէցը. տեսնենք հիմա Յով-
 ոէին ալ այսպէս աղէկ պիտի կարե-
 նայ զըուցել. իսկ Յովէկի վախով
 Դուռըլավով սկսաւ, Գիւռթեան Քերց
 ստանաւուրը, ու հազիւ լմացուց։

“ Բացուեցէք տըլսուր դուք օթևաններ
 Ուր որ վիրալից ինկած զինուորեներ,
 Եւ կարօտմ անտում, հիւանդն անպաշտ-
 պան
 Երեսի վըրայ յամափ կը մընան,
 Որ քըրոջ ամոյշ անուն վըրամին
 Սիրալիր կուսանք հոն խընամ տանիմ։”

Երկար տարիներ սուրբ վամք մը կը թուած
Մաղթելով երկից որ զըթայ մարդկանց,
ինքնանը էր հարս կ'ըլլամ Յիսուսին
Ուխտիք ծառայել, օգնել թըշուառին:
Ո՛վ զարմանալի կ'ըսեմ բաջութիւն.
Այս փափուկ կուսանքն ու պարկեցաւ
սուն

Վազեն կը մըտմեն զարշամոտ տեղեր
Ուր ամէն տեսակ կը վիստամ վլշտեր:
Հոն հարիւրա. որ խեղճ մարդկիներու
Ամէն պիտոյից կ'ըլլամ խնամածու,
Ծառայութիւններ կ'ըսեն դըժուարին,
Խըլլայթ վէլքերու դարման կը տաթին.
Մաքրեն կը շակեն այն անկողիններն
Որ քաշած ցաւոցն են նիշդ վըկամեր.
Այն խեղճ անկողինք՝ զոր ազամիմ գութ
Նեղ, պզտիկ ծնեց ու թողուց աղտոսւ:
Այս ըսբաթչելի ու սուրբ կուսանքներ
Մարդասիրութեան են կարծես պատ-
կեր.

Կ'իմանամ պիրով նաև այն խեղճերն
Որ կը վայելեն ասոնց խնամաթեր,
Թէ մահուան դըներն հասած ստեղնելին
Կուսանի մը ձեռք զիրենք վըրկեցին:

— Կոյնպէս քեղմէ ալ գոհ եմ Յով-
սէվիկը, ըստ աւագերէցը. գացէք հի-
մա ըրէք ձեր քերականութեան լուծ-
մունքը՝ կերակուրէն առաջ, որ եռքը
կարդաք ինծի. այսպէս ըսելով գնաց:

— Այս պատուական երկու պղտի
աշակերտներդ, ըստ Վալտէն աւա-
գերէցին, յուսամ որ օր մը մեծ հա-
ճութիւն կը պատճառեն ձեզի: — Ա-
սոնք երկու որբ տղաք են, պատաս-
խանեց, ատանը ութիւ ամիս է որ քովս
առեր եմ, որոնց հայրը առաքինի ոս-
տայնակ մըն էր ժողովրդապետու-
թեանս մէջ, մեռաւ՝ ու տղաքը ան-
տերունջ թուպւց. մայրերնին ալ շատ
տարի է որ մեռած է: Աս պղտի խեղճ
որբերուն վրայ սիրտս շարժելով, տե-
սայ որ մէկը յանձն չառնէր՝ ես քովս
առի, ու շատ ուրախ եմ առ բանիս.
կը տեսնեմ որ ուսման մեծ յարմա-
րութիւն ունին, կը յուսամ զանոնք
մեծցընել, և օր մը արժանաւոր քա-
հանանէր ձեռնադրել տալ. միայն թէ
Աստուած կեանք տայ աս բանիս հաս-
նելու: — Հրամանքնիդ գեղեցիկ գործ
քի մը ձեռք զարկեր էք, մեծարոյ
աւագերէց, ըստ Վալտէն սրտանց,
ու դուք ձեզի կը պատրաստէք գե-

զեցիկ պսակ մը երկինքը . որբերը
առնուլ ու սորվերընել Աստուծոյ նուռի
րելու համար , ասիկայ մէկ գերա-
զանց գործք մըն է՝ որուն գովութիւն
չբաւեր : — Պէտք է բարեգործութիւն
ընել երբոր գէպք մը առջև ելլէ ,
պատասխանեց , ինչպէս որ կ'ըսէ ա-
ռաքեալը , որպէս զի ըլլանք աշ-
խարհքիս մէջ ան քանքարաթագոյց
ծառային պէս , որուն համար կ'ըսէ
աւետարանը , թէ իր տիրոջմէ առած
տաղանդը տարեր թաղեր է : Կրնամ
ըսել որ մենք ամէն օր կը զբանենք
բարեգործելու պատճառներ , բայց ին-
չուան որ չկարենանք գործածել՝ ինչ
բանի կու գայ :

Վալտէ մեծապէս չինուեցաւ աս
պատուական հովուին առաքինու-
թեան ու խօսակցութեանը վրայ , և
ան իրիկուն հոն իրեն անցած նեղու-
թեանցը մէկ մասը մուսցաւ : Սեղա-
նակից եղաւ պատուական երիցուն
պարզ կերակուրներուն , մէկ հան-
դարտ գիշեր մը անցուց , ու առաւոտը
պատարագ տեսնելէն ետքը , բոլոր
սրաանց շնորհակալութիւն ընելով իր
առաքինի բարերարին , ճամբայ ելաւ :
Վալտէն ճամբան չմուրալու հա-

մար , հետարքիչ մը ուտելիք առաւ՝ որն
որ աւագերեցը առւաւ իրեն : Ու վեր-
ջապէս աշխատելի ճամբորդութիւն մը
ընելէն ետքը եկաւ հասաւ այրած քա-
ղաքը . ու անկէ անցնելով շիտակ գէպի
իր գեղը սկսաւ փութով առաջ երթալ :

Տեսնելով բլրակը որուն վրայ շի-
նուած էր տունը , տակն ու վրայ եղաւ
միրալ , որ այնչափ երկայն ճամբոր-
դութենէ ետքը չկրցաւ բան մը բե-
րել , ու շատ գժուար կ'երեւը իրեն
աս ըսել , ու չէր գիտէր թէ ի՞նչպէս
յայտնէ ֆէնհէյմին իր գլխուն եկած-
ները : Դուզըզալով հասաւ տունը ,
ու զարկաւ գուռութ : Իրիկուն էր ու
բոլոր ընտանիքը մէկ տեղ եկած ա-
ղօթք կ'ընէին . մէջ մըն ալ յանկարծ
լսեցին դրան ձայնը : — Ո՞չ , ուր էր
թէ հայրս ըլլար , կանչեց Վալտէին
անդրանիկ աղջիկը :

Գնաց մայրը աղսցը հետ գուռոը բա-
նալու , ու — Բարի եկար՝ սիրելի ,
կանչելով պատուեցաւ , երջանիկ եմ
որ նորէն տեսնուեցանք , կ'ըսէր . սիրտս
շատ անհանգիսա էր քեզի համար ,
ու հիմա աղօթքէ վաղեցինք՝ որ քու
երջանիկ գործիդ համար կ'ընէինք :

Վալտէն ներս մտաւ , ու ֆէնհէյմ

զբկելով զինքը կ'ըսէր, — ի՞նչպէս
շնորհակալ ըլլամքու բարերարու-
թեանցի՝ սիրելի, Աստուած միայն
կընայ վարձատրել զքեզ ինծի ըրած-
ներուգ փոխարէն:

Ագնէս, Տորոթէս, Յուստինէ՝ ու
արդաքը ճամբորդին չորս կողմը պա-
տեցին, ու սկսան հարցմունքները ը-
նել: Պատուական հայրը նստեցաւ, ու
ճակաէն քրտինքը սրբելով ըսաւ, —
Օրհնեալ է Աստուած որ դարձուց զիս
տունս: Տորոթէսան գնաց կերակուր
պատրաստելու էրկանը: Նստաւ Վալ-
տէ ուտելու, ու պատմել սկսաւ ինչ
որ Ալլիանոս Սիեկլէր ուղեց ընել
ֆէնհէյմին համար, ամէնսւն աչքերը
արցունքով լեցուեցան, սիրտերնին
ելաւ, ու կ'օրհնէին առաքինի վա-
ճառականնը՝ որ այսպէս փոյթ ունեցեր
է օգնելու իր հին բարերարին: Բայց
երբոր իմացան Վալտէին զլսուն ե-
կած գիբաղդութիւնը, ու վտանգը ո-
րուն մէջ ընկեր էր, ուրախութիւն-
նին ողբի փոխսուեցաւ, փոխանակ սաս-
տիկ ուրախութեան սուրդ ու լաց տի-
րեց ամէնսւն սիրտը:

Պատմելով Վալտէ չարագործ աւա-
զակներուն անիրաւ գործողութիւնը՝

որ բուլորովին ունեցածը չունեցածը
յափշտակիցին, ծածկեց ֆէնհէյմին
որդուոյն անոււնը. որպէս զի աս նոր
աղէտալի լրով խեղճ հօրը սիրտը ա-
ւելի չելէ որ արդէն վշտացած էր:
Արցունքը սրբելով ֆէնհէյմ, Աստու-
ծոյ կամքը ըլլայ ըսաւ, պէտք է լը
ուենք, ու իրեն յանձնենք զմեզ՝ որ
այսպէս կամեցեր է, վասն զի չիյնար
մեզի Աստուծոյ գէմ ելլել: Մենք ի-
րեն որդիքն ենք, ինքն ալ հայր է.
ինքը գիտէ մեզի ի՞նչ օգտակար է.
ուրեմն տանինք համբերութեամբ ինչ
որ ուզէ մեր վրայ խրկել, ու զգու-
շանանք տրանջալէն իր անհասանելի
վճռոյն գէմ, որ չըլլայ թէ հեռացնենք
մեզէ իր հայրենի խնամքը:

Աս խօսքերովս չքաղրեցաւ երկու
ընտանեաց սուզը, ու երկար տաեն
կու լային, մանաւանդ Ագնէս և Յուս-
տինէ աս նոր գիբաղդութեանը վրայ
սաստիկ վշտացան, որովհետեւ շատ
կը փափաքէին ուրիշ տեղ մը երթա-
լու, որ չըլլայ թէ ծանրութիւն ըլլան
իրենց ասպնջականներուն: Մէծ յուսոյ
մէջ էին, ու ասով յանկարծ բոլոր
յայսերնին ոչընչացաւ. երկու ժամի
չափ լալով ցաւելէն ետքը, բաժնուե-
ցան քննանալու գնացին:

Հոգին : Զէր կընար աչքը անոնց վրայ
դարձնել առանց զգաւու սարսափելի
խղճանանք մը որ զինքը կ'ուտեր :
Դէմքին վրայ պատաժ տրամաւթիւնը
կը յայտնէր ընկերներուն, թէ ի՞նչ
խեղճ վիճակի մէջ է սիրալ, իմացան
անոնք իր խորհուրդները, ու վախ-
նալով որ ըլլայ թէ փախչի, սկսան
ջանալ որ մաքէն փարատեն՝ զինքը
տանջող ախուր մտածմունքները :

Գինին ձեռք առին, ու նորպերթ
զանոնք խաբելու համար կամաց կա-
մաց իր առջի զսւարթութիւնը սկսաւ
կեղծել, այնպէս համազուեցան որ
մտքերնին դրին թէ իրենց առաջնոր-
դը՝ ուրիշ ատենէն աւելի շահերնին
կը մտածէ : Բայց առկէ եաքը նոր-
պերթ միաքը դրել էր որ մարդու վրայ
չարձըկի, ու առաջազրեր էր աւա-
զակութենէ եա կենալ : Թէպէտ իր
ընկերներուն զիշերային աւազակու-
թեանցը հեա մէկաեղ էր, բայց եր-
բեմն աս ու երբեմն ան պատճառով
կ'առանձնանար, ու իրենց ալ մաս-
նաւոր հրաման մը չտալով, աւենող
մը միայն կ'երեար հոն : Աս կ'երպս
շատ վշտացուց ան գաղանամիտ ա-
ւագակները :

Հաջին թէ հեռացաւ Վալտէ ա-
ւազակներու որչէն, անտառին մէջ
մտան անոնք՝ ֆէնհէյմին որդին նոր-
պերթ պատանին ալ տանելով հետեր-
նին, որ իրենց գլուխն էր : Շատ մը
տեղ առաջ երթաւով կեցան, որոշելու
թէ ի՞նչ պիտի ընեն, որովհետեւ կը
վախին թէ հիմա Վալտէն կ'երթայ
զիրենք մատնելու դատաւորին, ու
ձեռք կ'ինան հոն : Ուստի շուտ մը
միաբանեցան մէջերնին ան տեղը թուշ-
լով՝ իրենց աւազակութիւնը ուրիշ
կումեր դարձնելու :

Դեռ նորպերթին ձեռքն էր Վալ-
տէն թուշթը, որուն մէջ էին փո-
խանակագիւները և մօրը խրկուած
տանձը, ասոնք դըժուխը խանձող մը
կ'երենային իրեն, ու կ'այրէին սաս-
տիկ իր անօրէնսւթեամբ աղտեղած

Սեպտեմբեր ամսուն գեղեցիկ գիշեր
մըն էր, օրը առաք, ու իրիկուան հո-
վը գեղեցիկ զավութիւն մը կը բերէր.
սկսեր էր աշնան տերեաթափը ու
այդեկաւթքը, գինույ շտեմարանները
բացուած, հնձանները մաքուր և պատ-
րաստ լեցուելու քաղցուով: Գեղա-
ցիները ամէն կողմէն երգելով ու ցըն-
ծութեամբ կ'երթային այդինէն՝ ժաշ-
վելու անսուշահոս սղկուզները: Փանի
մը օր էր օր որոշեր էր աւազակնե-
րու ժողովը՝ բաց տեղ եղած տան մը
վրայ յարձակելոււ, ուր գիտէին որ
ժառաններէն շատը քանի մը փարստին
հեռու տեղ այգեկութիւ դացած էին.
ընարեցին գեցեր մը աս չարագործու-
թիւննին կատարելու:

Կէս օրուան առաստ կերակուրնին
ուտելէն վերջը, պառկեցան իրենց
մութ անտառին մէջ ու քնացան.
Նորպերթ միայն արթուն կը տանջուէր
իր սաստիկ խզենմտանքէն: Փանի որ
միտք կը բերէր աւազակներուն հետ
անցուցած տարիները՝ կը սաստկա-
նար ցաւը, ու կ'աւելնար իր վիճակին
վրայ ունեցած սոսկումը: Կ'երեար
իրեն թէ ձայն մը կը լու Աստուծմէ
որ երեսը կը դարնէր իր անօրէնու-

թիւնները, ու կ'իմացնէր որ ալ չա-
րութեանցը չափը լեցուեցաւ. և թէ
գերագոյն գատաւորն ձեռքը վեր-
ցուցած է շուտով մատնելու զինքը
մարդկային արդարութեան տեհնին,
իր անօրէն կեանքը գոնեա անով մաք-
րելու համար:

Աս վշատի մտածմանցը մէջ նոր-
պերթ իր չարագործ կենացը յիշա-
տակով՝ որսորդի նետով վիրաւորած
եղնիկի մը կը նմանէր, որ չէր գիտեր
մահունէ ուր փախչի. կ'ուզէր շուտ մը
փախչելով խալըսիլ աս անօրէն մարդ-
կանց ընկերութենէն, որոնց քունն
ալ ահաւոր էր: Ասրսափով մը կը
նայէր իր ընկերներուն գէմքին վրայ,
կը տեսնէր երեսնին կապուտցած ու
կատաղի, հետի ամենին աստուծած-
պաշտութեան շնորհքէն. կը նայէր
հակատնին՝ ուր իրենց հոգւոյն անօ-
րէն խորհուրդները դրոշմած կ'երե-
նար, կը մտածէր թէ ի՞նչ մեծ տար-
բերութիւն կայ արդարոյն և չարա-
գործին քունին մէջ: — Ո՛հ, կ'ըսէր
ինքիրէն, իմ հօրս քունը այն անօրէն
մարդկանց քունին պէս խովիեալ չէ,
որոնք հայր ըսուելու ալ արժանի
չէն: Առաքինի Ֆէնչէյմը չէ շփոթած

ամենին իր քնոյն մէջ՝ մահուան
յափշտակութեան ու չարագործու-
թեան մտածմունքներով, որոնք կը
ծփին աս սոսկալի հրէներուն աչացը
վրայ: Խաղաղութեամբ կը քնանայ
ֆէնհէյմ ծառի մը տակ տունը այրե-
լէն ետքն ալ, կ'ուտէ հիւրընկալու-
թեան հացը, բայց մաքուր է հոգին
ու խաղաղութեան մէջ, որովհետեւ
հաշտ է ընդ Աստուծոյ: Խսկ հսս,
ով թշուառութեանս, ամէն բան խռո-
վութեան մէջ:

Կը գատապարտեմ ես աս մարդի-
կը՝ որոնց հետա այնչափ անդամ ըն-
կերութիւն ըրի, ի՞նչ ըսեմ ես ինձի.
որ իրենցմէ աւելի անօրէնութեանց
մէջ թաթխուեր եմ, որովհետեւ ոչ
միայն ընկեր եմ իրենց, այլ և գլուխ
չարագործաց: Ի՞նչպէս կը յանդըգ-
նիմ ուրեմն գատապարտել զասնք,
միթէ իմ յանցանքներս իրենցմէ սոս-
կալի չե՞ն մի: Ով Աստուծած իմ, ու
զորմէ, գիտ ինձի:

Քանի որ նորպերթ աս մտածմանցը
մէջ ընկլմեր եր գիշերը կը կոխէր,
ու լուսինը գեղեցիկ սպիտակ տմպի
մը մէջէն լոփի կ'ելլէր, ու խաղաղ
սահելով օդի մէջէն, ու պատելով

աստղերը ուրոնց փալվլուն լոյսը կը
զարդարէր երկնքի կապոյտ երեսը.
կը սկաւառակին լոյսը՝ դոդոչուն ճա-
ռագայթով թափանցիկ կ'անցնէր ան-
տառի ծառելու տերեներէն՝ որ կամաց
կամաց կը շարժէին: Աս գեղեցիկ պայ-
ծառութիւնը կը թափանցէր անձաւին
մէջ՝ ուր կը քնանային եօթը չարա-
գործք, որոնք արթըննալով ահու դոզի
մէջ պիտի ճգէին խաղաղ տուն մը:
Նարթեցաւ նորպերթին սիրտը աս
աեսարանիս որ ամէն բարի սրտերու
մեծ աղքեցութիւն կ'ընէ. կ'երեար
իրեն թէ աս խաղաղարար սասազը կը
յանդիմանէ զինքը, ու կը հրաւերէ
թուղուլ իր ընկերները:

Ո՞՛ ըսաւ ինքիրեն, ի՞նչ գեղե-
ցիկ, ի՞նչպէս շիտակ կը բարձրանաս
երկնային գաւառին մէջ, քաղցր գի-
շերային ջահ, արարիչն Աստուծ,
հաղար տարիներէ ի վեր հաստատեր
է քու ըրջանդ, ու կը հնազանդիս իր
ձայնին: Կը լուսաւորես ոչ միայն
բարի մարդկանց ննջարանը, այլ չա-
րագործներու ալ կու տաս այցելու-
թիւն իրենց անօրէն որջին մէջ, ու
առատապէս իրենց ալ կը շնորհես
քու լուսոյ բարիքդ: Կը կատարես

ընթացքդ առանց ամեննին մոլորելու,
զորն որ ցուցուցեր է յաւիտենակաշ-
նը, որ ինձի պէս բանաւրութեան
չնորհք ալ չունիս ինձի պէս անմահ
հոգի մ'ալ չունիս փրկելու համար,
ինձի նման վախճան մ'ալ չունիս օր
մը ոչինչ պիտի գաւանաս՝ քանի որ
ես անմահ եմ: Ի՞նչ պատասխան պի-
տի տամ Աստուծոյս, ի՞նչ բարիք ըրեր
եմ աշխարհիս վրայ, ո՞ր առաքի-
նութեամբ զարդարեր եմ հոգիս. կը
հարցնեմ ես ինձի, ու խղճմանքս
ծանրացած կը տանջէ զիս:

Ցիրաւի Աստուծոյ շնորհքը չարա-
չար գործածեցի, ամէն յոյսերը մերժե-
ցի հանդերձեալ երջանկութեան վրայ,
ոտքիս տակը գծուխքի անդունդ մը
բացի. հրէց մըն եմ Աստուծոյ առ-
ջել, միայն անարդութեան արժանի:
Սակայն պէտք չէ որ յուսահատիմ.
վերջ տամ անօրէն կենացս, գծուխքի
արթանեկաց հետ ունեցած դաշինքս
լուծեմ, խոստավնիմ մեղքերս, նոր
մարդ ըլլամ՝ և բոլորովին դառնամ.
երթամ ուրեմն կատարելու ըրած ա-
ռաջազրութիւններս: Գիշեր է, ըն-
կերներս ալ քուն են. փախչիմ լոիկ
առ չարագործներու խումբէն, ու

վստահամ Աստուծոյ բարութեանը՝
որ զիս ապահով տեղ մը կը ձգէ:
Ալ չպանդալցաւ նորպերթ, վերջի
նայուածքով մը նայեցաւ աս մարդ-
կանց վրայ որոնց վիճակին կը ցաւեր,
ելաւ պատրաստուեցաւ անցնելու աս
քարանձաւին սահմանը: Ուսուըները՝
անձաւին մէջ ժաղվուած ցամքած տե-
րիներու զարնուելով խշըլաց մը ե-
լաւ, ու աւազակներէն մէկը արթեն-
ցաւ. կարծելով ասիկա որ աւազա-
կութեան յարձակման ժամանակը ե-
կեր է, շոււա մը արթնցուց ընկեր-
ները:

Մասնեցաւ նորպերթ, բայց ամե-
նին խոսվութիւն մը ցցուցուց: Ա-
մէնքը սաք ելան, զիրար կը բարեկին
հարցնելով թէ երթալու ժամանակը
և կամաւ, ու զէնքերնին կը պատրաս-
տէին: Նորպերթ՝ անոնց աս շտապե-
լուն մէջ հանդարտութեամբ մը իմա-
ցուց որ զիշերը գեռ բաւական չէ
կոխած, յարձըկելու ժամանակ չէ:
Ես կ'երթամ, կ'ըսէ, լրտեսելու գեղը.
հաւանեցան ամէնքը, գովեցին խոր-
հուրդը՝ իրենք իրենց երջանկութիւն
ու յաղողութիւն խոստանալով. որով
հետեւ երկայն ժամանակ պարապ կ'ե-

յած, առաջնորդին յանձն կ'առնուր
բաներնին կարգի դնելու հոգը։ Առ
զեցին սմանք հետը երթաւ բայց խօսք
մը բաւական եղաւ տեղերնին հան-
դպրտեցնելու զանոնք, ու գնաց նոր-
պերթ։

Քանի որ կը հեռանար իր չարա-
գործութեանցը տեղէն, այնչափ կը
բացուէր սիրաը. կ'երիար թէ ամէն
բան կը նորոգուի իր վրան, խղճմատն-
քը ան հնարին ծանրութենէն կը թե-
թենայ՝ որ գետ սաք մը աւեր էր ա-
ռաքինութեան մօտենալու։ Երբոր բա-
ւական հեռացաւ ընկերներէն, որ ալ
վախ չկար թէ ետեկն հասնին, թու-
զուց զէնքերը, սուրը, կացինը ու
ատրճանակի, և սկսաւ վազել որ կրցա-
ծին չափ ապահով ըլլայ իրենցմէ։
Այսպէս բալոր զիշերը ճամբայ ըրաւ-
գէպ ի Ազրիանոս Ալեկլէրի բնակած
գեղը. որպէս զի զինքը բարեխօս բռնէ
հօրը հետ հաշտեցնելու։

Առաւոտը կանուխ հասաւ պղտի
գեղ մը, պանդոկ մը մտաւ, հոն նա-
խաճաշիկ ըրաւ, ու զգեստ մը գնեց,
որպէս զի աւելի վայելուչ երենայ
հօրը աշակերտին զիմացը։ Ետքը ճամ-
բայ կ'ընէր անդադար օր հնելով զԱս-

տուած՝ որ աղատեց զինքը չարագոր-
ծութենէ. և յիշելով անցեալ յան-
ցանքները՝ շարունակ արցունք կը
թափէր։ իր հետը առած էր նաև զրա-
մական տոմսերը և վալտէէն յափրշ-
տակած ուրիշ բաները։ կը փափա-
քէր ժամ մը առաջ հայրը տեսնել և
իրեն իմացնելու իր վարուց փոփսու-
թիւնը, ու յանձնելու անոր ան քիչ
ստակը զոր առաքինի Սիեկլէր իրեն
լորկեր էր։

Ոս առջի անգամ մտաւ եկեղեցի
մը՝ որ շատ տարիէ ի վեր չէր զի-
տեր, և մաքսաւորին պէս չհամար-
ձակելով Աստուծոյ սեղանը մօտենալ,
զիմացը կեցաւ, ու կուրծքը ծեծելով
իր անհամար մեղացը թողութիւն կը
խնդէր. և ողորմած Աստուծոյ ընդու-
նեց սիրով աս նոր անառակին խո-
նարջ աղօթքը։

ԳԼՈՒԽ Է

Հաշտուրիւն ընդ Աստուծոյ.

Փեսի որ հեռացաւ նորպերթ իր
ընկերներէն, անոնք իրեն գարձին
կ'ըսպասէին անձաւին մէջ. ու երբոր
նայեցան որ եկող դացող չկայ, կաս-
կածելով որ փախեր է, սաստիկ կատ-
ղեցան. և իրենցմէ տարւոք մէկը ցու-
ցընելով իր գազանութիւնը երդուըն-
ցաւ մահու չափ ատելութիւն ունենալ
մատնիչն գէմ՝ որ այսպէս զիրենք
խաղք ըրաւ, երբոր գեղեցիկ արշաւան-
քի մը ձեռք պիտի զարնէին. կը հաս-
տատէլ թէ ուր որ գանեմ սպաննեմ
պիտի նորպերթը: Գովեցին ամէնքը
մէկ բերան աս սպաննալիքը, ու ան-
արիւնարբու մարդը իրենց աւազա-
կապեա զըին:

Մէջերնին միաբանելէն ետքը, ու-
րոշեցին որ երթան յարձեկին տանը
վրայ. հարսւսա աւարի մը յուսով
ճամբայ ելան ուրախութեամբ, և հաս-
նելով հոն զիւրաւ ելան սանդուխով

գաւթին պատին վրայ. կը մտածէին
զըան մէկը փրցնել ու ներս յարձա-
կիլ տանը մէջ. բայց իրենց չկարծած
թշնամեաց հանդիպեցան: Տանը տէրը
իրեք մեծ պահապան շուներ ունէր,
աս հաւատարիմ կենդանիները շշնկո-
յը լսուելուն պէս վաղեցին, և կա-
տաղութեամբ յարձակեցան աւազակ-
ներուն վրայ, ու անսնցմէ շատը
խածխածելով ժամանակ տուին իրենց
տիրո՞ջ՝ ելլել տունը պաշտպաննելու:
Աս մարդու երկու բերնով հրացան մը
ունենալով՝ պարտեց պատուհանէն
աւազակներուն վրայ, ու անսնցմէ
երկուքը պառկեցուց հոն. ետքը գա-
ւիթը ինջաւ մէկալ իրեքն ալ բանե-
լու, զորանք շները վիրաւորած չէին
թողուր փախչիլ: Այսպէս աւազակ-
ներէն հինգը բանուեցան, ու մէկալ
երկուքը տեսնելով որ բաներնին լմըն-
ցաւ, թողուցին փախան: Մեռնողնե-
րուն մէջն էր ասոնց նոր աւազակա-
պետն ալ՝ որ անհաշտ թշնամութիւն
կ'երգուըննար նորպերթին գէմ: Այս-
պէս մաքրուեցաւ գաւառը աս չա-
րագործաց ձեռքէն որ, անօրէն յափը-
տակութիւններով և սպաննութեամբ
տակն ու վրայ կ'ընէին երկերը:

իսկ Նորպերթ չորրորդ օրը հասաւ
Աղբիանոսին տունը, ու իր վաճա-
ռակիցներէն մէկուն ձեռքովը՝ իմա-
ցուց իրեն. և ընդունելութիւն գտնե-
լով մտաւ սենեակը ու գնաց սաքը
ընկաւ:

Տեսնելով Աղբիանոս իր բարերարին
որդին, չէր կրնար հաւատալ աչքերուն.
քաղցրութեամբ մը վեր կանգնեցուց
ու պատուելով իմացուց իր սրտին
ուրախութիւնը՝ որ տեսաւ զի՞նքը: —
Կը յուսամ որ ինչպէս ապաշխարո՞ղ
մը կու գաս. շատերէն լսեր եմ թէ
աւազակներու ընկեր եղեր ես ու
գլուխ. և գէմքիդ գծազրութիւնը շատ
անգամ հրատարակուեցաւ օրագրաց
մէջ. ճակտիդ վերքի նշանէն ճանչ-
ցայ որ դու ես, բայց չուզեցի յայտ-
նել հօրդ որ չվատանայ սաստիկ: Աս
առաքինի մարդս միաքը դրեր էր թէ
դու օտար երկիր կը գտնուիս վաճա-
ռականութեան մէջ, ու կը յուսար
օր մը տեսնել զքեզ իմաստուն ու
բարեկարդ: Եւ ո՞ւր էր թէ չխարուեր
իր կարծեացը մէջ:

Նորպերթ սկսաւ լալ ու հանելով
զրպանէն Աղբիանոսին դիմացը զրաւ
տոմսակները, տանձը, մտանին ու

թուղթը՝ որ Վալտէին ձեռքովը հօրը
խրկած էր: Տէ՛ր Աստուած, ի՞նչ կը
տեսնեմ, կանչեց Աղբիանոս, ասոնք
ի՞նչպէս քու ձեռք անցեր են: Մէ-
կիկ մէկիկ պատմեց Նորպերթ ամէն
բան. ու լալով ըստաւ, թէ ասոնք են
ահա իմ փրկութեանս պատճառաը. աս
տանձը միտքս ձգեց հրամանքիդ մեր
տունը քալը. տոմսակները յայտնեցին
ինծի քու երախտազիտութիւնդ, ու
հօրս օգնութիւն հասնելու փոյժու. ա-
մըցայ՝ որ օտար մը այսպէս անոր
խեղճութեան ձեռք կուտայ, երբ որդի
մը թշուառ հօրը առջին ապերախ-
տութեան հրէց մը զարձեր է, չարա-
գործ ու գլուխ աւազակաց, հազար
անգամ մահուան արժանի մարդ մը:
Մէծ գուտարութեամբ հաղիւ կրցայ
ազատել զասոնք անզգամ ընկերացս
ձեռքէն:

Աղբիանոս ուրախութեամբ մը —
Օքնեալ տէր Աստուած, ըստաւ, որ
զօրութիւն տուաւ քեզի խորտակելու
աս անկարդ կապանքը՝ որով անօրէ-
նութեան հետ կապուէր էիր: — Յի-
րաւի, ըստ Նորպերթ. յիրաւի. չնոր-
հակալ կըլլամ Աստուծոյ, որ այս-
պէս կարգի դրաւ ամէն բան: Թէ որ

չհանչնայի Վալտէն՝ անշուշտ դեռ երկար ատեն անկարգ կենացս մէջ պիտի մնայի, ու թերեւս ինչպէս շատերուն սովորական է, իմ վերջս ալ կ'ըլլար կախաղան և յաւիտենական կորուսատ: Բայց հիմա լնացաւ, կ'ուշ գեմ դառնալ առ Աստուած, և կ'աղաքեմ հրամանքիդ՝ որ ութը օրուան չափ քովդ պահես զիս, որպէս զի կարենամ աղէկ մը քննել իմ անցեալ կեանքս, ու ընդհանրական խոստավանանքով մը սրբուիմ: Աղօթք ըլք ինձի համար, որ Աստուած լուսաւուրէ զիս, բանայ աչքս ճանչնալու իմ կենացս անկարգութիւնը:

Զիս ծածկելու հոգ չեմ խնդրեր քեզմէ, այլ տուր ինձի տանդ մէջ պղտի սենեակ մը՝ որ հոն ապաշխարեմ, ինչուան խոստավանիմ, ու Աստուած զետ հաշտուելով ըլլամ բուլուվին նոր մարդ: Ետքը օգնէ ինձի՝ իմ երջանկութիւնս կատարեալ ընելու և տար զիս հօրս գիրկը՝ որուն դիմացը մինակ երենալու երես չունիմ: Ինչպէս քու պարգևներդ դարձիս պատճառ եղան, այսպէս ալ դու եղիր միջնորդ զիս հօրս հետ հաշտեցընելու: Աղբանոս զարմացեր եր նորպեր-

թին գեղեցիկ փոփոխութանը վրայ. ինչպէս իր եղբայրը սրտանց գրկելով զինքը ըսաւ. — Քու տանդ պիտի համարձակ եղիր, սիրելի բարեկամ, կեցի որչափ որ կ'ուղես: Առանձին սենեակներէն մէկը առ՝ որ հանգիստ ըլլաս, ու ազատ՝ կարենաս քու հոգ գույդ գրկութեան բաները հոգալ: Յուցընեմ քեզի պատուական խոստովանահայր մը, որ ինչպէս հայր՝ սէր և գթութիւն ունենայ զրադ, ու կորստեան ճամբէդ աղատէ, որուն մէջ բանուեր ես. ետքը քեզի հետ կ'երթանք հօրդ: Ո՛հ, երբ պիտի տեսնեմ ան պատուական մարդը: Ո՛րպիսի ուրախութեամբ արդեօք պիտի պագտուի քեզի հետ. կարծեմ թէ կը տեսնեմ իր ու մօրդ լացը: Յուստինէ քյորդ ալ շատ պիտի ուրախանայ տեսնելով իր սիրելի եղբայրը, որ գիտեմ շատ կը սիրեր զքեզ:

Քաշուեցաւ նորպերթ Աղբանոսին տուած սենեակը, ու աս առանձնութեանը մէջ յաւօք սրտի միտքը կը բերէր իր անթիւ մեղքերը: Իր բարեկամն ալ պատուական գիրք մը տուած՝ հապտատելու զինքը բարի առաջակըսութեանցը մէջ. ու ապահով

ընելու իր դարձը: Երբեմն կ'երթար
խօսելու, և սիրտ տալու իրեն, ու
շատ անգամ կը դանէր զինքը խաչին
սոքը ընկած՝ լալով, ու ինքը զինքը
աշխարհիս մէջ առջին մեղաւորը ու-
պելով: Նորպերթ ինքն իրեն շատ ա-
պաշխարանքներ դրաւ, գետնի վրայ
պասկիլ, երբեմն բոլոր օրը ծոմ պա-
հել, գինի չխմել, և քանի մը իրիկուն
ալ քիչ մը ցամաք հացով անցընել:

Եւ այսպիսի պատրաստութեամբ և
մեծ զշջումով ըրաւ իր խսուսովանու-
թիւնը, որ ինչուան խսուսովանահայրն
ալ լացուց: Պատուական քահանայն
տեսնելով ասոր կատարեալ ապաշ-
խարութիւնը արքանի սեպեց աս դի-
պուածիս մէջ եկեղեցւոյ զըթութեան
օրէնքով արձակում տալ նորպեր-
թին, և արակիցս չունենալով անոր
դարձին անկեղծութեանը վրայ, հրա-
ման տուաւ նաև հաղորդուելու:

Զեմ կրնար պատմել հսու աս ա-
պաշխարողին սիրոյ բորբոքումը, և
սրտին վառեալ ուրախութիւնը՝ սրբու-
թիւն առնելու տաեն: Կարծես թէ կը
բացուեր երկինքը ու Աստուծոյ շնորհ-
քը վրան կ'իջնար, և աս եկջանիկ
վայրկենիս մէջ՝ զեթէ բոլորովին վե-

րացեր էր աշխարհքէս: Աղքիանոս իր
բարեկամը քովը չոգած՝ մասնակից
կ'ըլլարանոր ուրախութեանը, և եր-
կուքն ալ յաէշտակուած էին ան-
պատմելի քաղցրութեան մէջ՝ սուրբ
խորհուրդը ընդունելով: Հաղորդուե-
լէն ետքն ալ երկայն ատեն նորպերթ
Աստուծոյ հետ խօսակից ըլլաւով՝ շնոր-
հակալ եղաւ իրեն այնչափ բարերա-
րութեանցը, ու անկէց ետքն ալ օդ-
նութենը խնդրեց: Խոստացաւ միշտ
ապաշխարուղի կեանք մը անցընել, ու
այսպէս քաւել իր մեղքերը:

Երբար տուն դարձան աս երկու բա-
րեկամք՝ ուրախութեամբ սրտի պագ-
տուեցան իրարու հետ, ու Աղքիանոս
խնդրակից եղաւ աս ապաշխարող մե-
ղաւորին՝ որ Աստուծոյ շնորհքը գտաւ,
ետքը սկսան խօսիլ ճամբայ ելլելու
վրայ: Աղքիանոս քանի մը հարկաւոր
գործողութեանցը պատճառաւ դիմաւ
ցի չորեքաբթին թողուց ճամբայ ել-
լելը, որպէս զի շաբաթ երիկունը
հասնին Վալտէին տունը, և կերակի
օրը հոն անցընեն երկու ընտանեաց
մէջ: Աս միջոցին երկու կարգ զգեստ-
ներ չինել տուաւ նորպերթին. զի-
պակներ ու չուխաներ գնեց Ֆէնհէյ-

մին ու անոր կնկանը և աղջկանը
համար, առաւ տոմսակները, տանձը
և ուրիշ ինչ որ պատրաստեց, և աս
երկու բարեկամները մտան գեղեցիկ
կառք մը օրագինաց թղթատար ձիե-
րով, ծանր ու բեռնաւորած ճամբայ
ելան:

Ազրիանոս՝ որ իր խոր հուրդը ծած-
կեր էր նորպերթէն, այնպէս կարգի
դրաւ բաները որ ուրբաթ իրեկուն
հասնին ան գեղը՝ ուր էր ֆէն հէյմի
տունը: Պանդոկ մը իջան, ու քիչ մը
հանգչելէն և կերակուր ուտելէն ետ-
քը, գնացին այրած տեղերը տեսնե-
լու: Խանձողները դեռ կը մխային,
ու նշան չկար ամենեին թէ նորէն
տներնին շինելու միտք կա՞յ մի: Աշ-
քերնին արցունքով զննեցին աս աը-
լուոր աւերակները ու դարձան:

Յիշեց նորպերթ երջանիկ տարի-
ները որ անցուցեր էր աս տանը մէջ,
որ հիմա կոյտ մը մոխիրէն ուրիշ բան
չէր երենար: Խղճմանքը կը յիշեց-
նէր ծնողացը տուած վիշտերը. բայց
շուտ միմիթարուեցաւ յուսալով որ
անկէ ետքը կամք ու փոյթ պիտի
ունենայ ասոնց փոխարէնը հատու-
ցանելու իր լաւութեամբ:

ԳԼՈՒԽ Թ

Երգանիկ ընտանիք.

Երբոր երկու ճամբորդները պան-
դոկ դարձան, ու ելան իրենց բոնած
ոենեակը. Սկըիանոս թուղթ գրելու
պատճառաւ արթուն կեցաւ, և սկսաւ
մտածել ֆէն հէյմին վիճակին վրայ:
Ետքը պանդոկապեալ կանչեց հար-
ցուց թէ քաղքիս մէջ ծախու տուն
մը կը գտնուկ բաւական մեծութեամբ,
միանդամայն իմացնելով որ ստակն
ալ կանխիկ կու տայ: Մտածելով
պանդոկապեալ երկար ատեն, դիտեմ
ըստ, ծախու մէկ տուն մը, բայց
քանի մը ամիսէն հազիւ կ'ըլլայ ո-
րոշումը: Ազրիանոսին բանին չեկաւ
անիկայ, որ կ'ուղէր շուտով բնակու-
թիւն մը գտնել ֆէն հէյմի ընտանեա-
ցը համար. ու յըուսահստելով նօ-
տարի մը դնաց երկրորդ առաւօտը
յայտնելու իր միտքը: Առ աւելի յա-

ջող երեցաւ, ու գեղեցիկ տուն մը
յուցուց իրեն՝ քաղաքին մէջ շիտակ
ճամբու վրայ, վաճառականութեան
շատ յարմար: Ազդիանոս դնաց ու ի-
րեք օրուան մէջ դնեց աս տունը, և
դնոյն կէսը վարեց հոն վրան ունե-
ցած փոխանակազդիներով: ու առանց
ամենին յայտնելու նորպերթին՝ դար-
ձաւ տեղը ու պատրաստուեցաւ Ֆէն-
հէյմին բնակած գեղը երթալու: Զիե-
րը լծուեցան՝ ժամէ մը հասաւ կառ-
քը բլուրի մը վրայ, ուրիշ կւր
ճամբու մը վալտէին տունը կ'իջնար:

Կէս օրուան ժամը իրեք էր, ու
Յուստինէ պարտէզը ծասի մը զուքին
տակ նստած՝ կարդալով կը զուար-
ճանար, իր քովն ալ վալտէին պղտի
տղան խստերուն մէջ կը խաղար:
Յուստինէն երբոր տեսաւ կառքը՝
զարմացաւ մնաց, ու չէր գիտէր թէ
Բնէ պիտի ըլլայ աս գեղեցիկ կառքը
ասանկ ողորմելի ճամբու մը վրայ:
Ճամբորդները կառքին պատուհանէն
բարեցին Յուստինէն՝ ու մէկն կե-
ցաւ կառքը: — Ո՞վ տէր Աստուած,
կանչեց Յուստինէ, ահա Ազրիանոս:
— Հրամմերս, ես եմ, ըսաւ Սիեկլէր,
ես եմ որ եկայ տեսնելու հայրէ: —

Զիս չես ճանչնար, ըսաւ խելճ նոր-
պերթը, թէպէտ յիրաւի չճանցուելու
մարդ մը եղայ: Յուստինէ աղէկ մը
նայելով նորպերթին վրայ, — Տէր
Աստուած, եղբայրս է, ո՞հ, ի՞նչ եր-
ջանկութիւն այսպիսի բաժանմունքէ
երաքը՝ իրար տեսնել: Աս երկու երիտա-
սարդները ցատքեցին կառքէն գուրս.
վաղեց նորպերթ գրկուեցաւ քրոջը
հետ: — Ո՞վ սիրելի Յուստինէ, ըսաւ,
կընաս գեռ ինչպէս եղբօր մը նայել
իմ վրաս ու սիրել. ես աւազակաց
զլուխ եղայ, ես կողոպտեցի Վալտէն
ու յափշտակեցի ան ամէն բաները
որ Ազրիանոս հօրս կը խրկէր օգնու-
թեան համար:

Յուստինէ ստք մը ետ քաշուեցաւ
ամբէնալով որ աւազակապետի մը
հետ այսպէտ կը պագտուի: Բայց նոր-
պերթ սկըսաւ ապահովել զինքը ու
ըսել, — Զարմանալով ետ կը փախ-
չիս՝ ով առաքինի աղջիկ. ո՞հ, մի
գախեր դարձեր եմ ես չարութիւն-
ներէս, Աստուածոյ փառք: Աս տահճին
տեսութիւնը ինծի դարձի պատճառ
եղաւ, և կը յաւսամ որ Աստուած
ինծի տուաւ շնորհք մը ասկէ ետքը
քրիստոնէաբար ապրելով ապաշխա-

լողի մը պէս, իմ անցեալ մելացս
թողութիւն առնում, ու միսիթարու-
թիւն ըլլամ անոնց՝ սրոնց երկար ա-
տեն վշտաց ու ամօթոյ առիթ եղայ:
Յուստինէին սիրալ ելած գրկեց նո-
րէն իր եղբայրը, ըսելով. — Մոռցեր
եմ, սիրելի Նորպերթ, նոյնաէս մոռ-
ցեր են հայրս ալ մայրս ալ քու ան-
ցուցած կեանքդ, և շատ աղօթք-
ներ ըրեր ենք հրամանքիդ համար:
Ես չեմ գագրած զքեզ սիրելէն, ու
քեզի համար Աստուծոյ ողորմութիւ-
նը խնդրելէն. թէ որ զիտնայիր թէ
որչափ քեզի համար արցունք թա-
փեր եմ սուրբ խորանին զիմացը,
քանի քանի անգամ Աստուծմէ շնորհք
խնդրեր եմ զքեզ գարձնելու մեր քո-
վը: Վերջապէս լսեց աղօթքիս, ու
մեր փափազը լեցուց տալով զքեզ մե-
զի:

Լալով ըստ Նորպերթ, — Կը զար-
մացնես զիս, սիրելի քոյր, որ դեռ
քու սէրդ վրաս անշէջ պահեր ես.
աս մեծ ուրախութիւն է սրտիս:

Սիեկեր ինք երեն կ'ուրախանար
աս երկութիւն երջանկութեանը վրայ
որ զիրար տեսնելու ուրախութիւնէն
չէին զիտեր ի նէ ըսեն: Ետքը ըստ

Յուստինէին, — Պէտք է որ երթաս
հիմա իմացընելու հօրդ թէ զինքը
տեսնելու եկեր եմ. բայց ըստ որ
Նորպերթն ալ հետս է, չըլլայ թէ
ծնողացդ վրայ մեծ այլալութիւն մը
բերէ. միայն ըսէ թէ հետը մէկը կայ
զորն որ ուրախութեամբ պիտի ըն-
դունիք. քասորդէ մը մենք ալ ետեկէ
կու գանք: Յուստինէն թեաւորուած,
չկարծելու արագութեամբ մը հասաւ
տունը, ու Վալտէն որ Ֆէնհէյմին
քովէն կու գար, տեսնելով զինքը
այնպէս ուրախ վազելով կու գար.
զուշակեց մէկէն թէ իրենց իմացնելու
աղէկ լուր մը ունի:

Հասաւ Յուստինէ ու Սիեկերի գա-
լը իմացուց. Ֆէնհէյմին սիրու ելաւ
ինչուան աչքերը արցունքով լցուե-
ցան, երբոր իմացաւ Աղբիանսին
այսպէս սիրով շուտ հասնիլը, որ եր-
կայն ճամբորդութիւն մը ըրեր է զին-
քը տեսնելու և միսիթարելու համար.
և մեծ հառաջանք մը ընելով ըստաւ,
մէկը միայն պակաս է մեր մէջէն:
Յուստինէն մէկէն պատասխան տուաւ
թէ. — Աղբիանոսը հրամանքներ-
նուդ տալու լուրեր ունի եղբօրս վրա-
յօք, և կը յուստիմ... ով զիտէ, ի՞նչ

վախնան պիտի ունենայ աս բանս :
Ֆէնհէյմ, կինը, Յուստինէն, Վալ-
տէն ու իր տղաքը ելան Սիեկէրը դի-
մաւորելու :

Քանի մը վայրկեան քալելէն ետ-
քը, աեսաւ Ֆէնհէյմ երկու ճամ-
բորդները որ կ'ելէին բլուրին վրայ .
կենալով կանչեց, — Տէր Աստուած,
ինչ կը աեսնեմ: Ահա Սիեկէր ինքն
է, բայց ով է իր հետը եղած պարո-
նը, որդիս չէ մի, Հասակը ու քա-
լուրածքը իմ նորպերթիս է:

Նոյնպէս նորպերթ ճանչցաւ իր
հայրը, ու չկրնալով ալ համբերել
սրտին զգացմանը, վաղեց մէկէն դի-
մացը, ինկաւ ստքը ու ծունկերուն
փաթթուելով, — Ով հայր, ըստւ,
ահա որդիգ, թէպէտ մեղաւոր՝ բայց
հիմա դարցած ու զշշացած եմ: Աս-
տուած թողութիւն աւտաւ մեղացս,
ներեցէք հրամանքնիդ ալ իմ չարա-
գործ կեանքովս ձեզի ասւած նեղու-
թեանցս. կ'ուղեմ ասկէ վերջը բարի
վարքովս առջի չարեացս փսխարէնը
հասուցանել: Ընկունէ զիս, հայր, ու
դարձուր ինծի քու սէրդ՝ թէպէտ և
անարժան եմ:

Ֆէնհէյմ ստք հանեց որդին, ու

պագտուեցաւ հետը, և ուրախութե-
նէն չըր դիտէր ինչ ըսէ: Ամէնուն
աչքերը արցունքով լեցուեցան, ու
աղաքը՝ որ ամենիկին անգէտ էին աս
երկրորդ անառակ որդւոյն դիպուա-
ծէն, կու գային պիրով ձեռքը պատ-
նելու:

Նորպերթի մայրը առաւ Ֆէնհէյ-
մին ձեռքէն որդին որտի սաստիկ ու-
րախութեամի մը: Նոյնպէս Վալտէն
ալ եկաւ լինդակից ըլլալ Նորպերթին
աղատութեանը չարագործներուն ցան-
ցէն, ու բոլոր ընտանեաց հետ սկսաւ
լու:

Աս անյուսալի դարձը այնպէս սըր-
տաշարժ տեսարան մը եղաւ, որ կար-
ծես թէ բոլոր արարած վկայ պիտի
ըլլային աս ուրախութեանս և աս
գարձիս. աս հանդիսաւոր թողութեա-
նը, և աս խոստմունքներուն որ ա-
պաշարով մեղաւոր մը կ'ընէր իր
ներողամիտ ու երջանիկ հօրը: Այն
բարեբախտ տեսութեանս մէջ արդեօք
դեռ ուրիշ ինչ խօսակցութիւններ
չունէին ընելու: Արեգակը մտնելու
վրայ էր, ու իր վերջի ճառագայթ-
ները կը ձգէր աս ժողովիս վրայ, իբր
հաստատելով ամէնուն սըրտին ու-
րախութիւնը:

Վերջապէս կամաց կամաց հասան
Վալտէի բնակարանը, նորպերթ հօ-
րը ու մօրը մէջ տեղէն կը քալէր
ու անդադար իր ունեցած երջանկու-
թիւնը յայտնելու վրայ էր: Երբար
հասան Վալտէին տունը, Ագրիանոս
ըստ Ֆէնհէյմին, — իրաւ պարարտ
եղը մորթիւն է կէպք մըն է աս, «ր
աւետարանի մէջ կը պատմուի, ա-
նառակ որդույն դարձին ուրախու-
թեանը համար բայց որովհետեւ հիմա
ժամանակը չթողուր, կը յուսամ որ
ուրիշ անգամ կարենանք ընել. թէ
որ փափներուս հասնիմ, աս ալ
կըլլայ:

Ծիծաղեցաւ Ֆէնհէյմ՝ Ագրիանոսի
ըստին վրայ, թէպէտ ետքի խօքը
չհասկըցաւ: Առաքինի Վալտէն պլան
նախընթրիք մը պատրաստեց, պառու-
դինի, հաց, ու ինչ որ գտնուեցաւ
ան միջոցին տունը. և կը ցաւէր որ
ուրիշ բաներ ալ չունի հրամցնելոււ.
բայց իր բարեկարտութիւնը պակասը
կը լեցնէր: Ուրիշ հոգ մ'ալ ունէր՝
չգիտնալով մ'ուր բնակութիւն տայ Սիեկ
լէրի ու Նորպերթին. բայց ամէն բան
առաջուց կարգի զբոււած էր, ու ի-
մացուց Ագրիանոս թէ ինքը իր բա-

րեկամին հետ կ'երթայ գեղի պանդո-
կը. ուր երկու սենեակ վարձեր էր
գետերը անցնելու, ու կառքն ալ ձիե-
րուն հետ հոն պահպուկն էր:

Երկրորդ օրը ամէնքը ներկայ եղան
ձայնաւոր պատարագի և քարոզի.
ետքը Սիեկլէր, Նորպերթ և Յուստի-
նէ մեծ սեղան մը զբին Վալտէի պար-
տէզին մէջ խնձորի մը ծառի տակ.
ուր ժողուեցան ամէնքը կէսորուան
կերակուրը ուտելու, «ր Ագրիանոս
պատրաստել տուեր էր պանդոկը՝ «ր-
պէս զի բարեպաշտ Վալտէին ծախսք
չըլլայ: Ֆէնհէյմ հաճութեամբ մը
նայելով աս ժողովքին վրայ, ըստւ, —
ի՞նչպէս բարերար է Աստուած ու
բազմագութ. ո՞վ կը կարծէր ութը օր
առաջ, որ աս որդինիս՝ զորն որ կու-
լայինք, քիչ ժամանակէ պիտի տես-
նենք: Ուստի իրաւ է թէ Աստուած
կարող է ամէն բանի, ու իր ողոր-
մաւթիւնը շատ անգամ ան ատենը
կը փայլի, երբար մարդիկ ամէն բան
կորսնցուցած կը համարին: Զմու-
նամ պիտի ամենին աս երջանիկ օ-
րը. իմ զլիսուս եկած դժբաղզութիւն-
ները ոչինչ կ'երենան ինձի՝ քսնի որ
կը տեսնեմ որդիս:

— Արտաւունք ունիս, սիրելի վարպետ, ըստ Ադրբիանոս. Վասն զի աս դժբաղութիւնս է որ մեզի աս մեծ մսիթարութիւնս առգիտ գտնաւ լովդ: — Զարմանքով մը հարցուց Ֆէնհէյմ, թէ ատ ինչպէս կրնայ ըլւալ: Ադրբիանոս նշան ըրաւ Վալտէին որ աղաքը խրկէ խստերու վրայ խաւ դաշտու, որովհետեւ արգէն թեթև կերակուրը լինցած՝ ու խմելու ժամանակ էր: Հեռացան աղաքը ու Նորպերթ սկսաւ պատմել իր մալորութեանցը ու դարձին պատմութիւնը: Լաւ իմացան ամէնքը թէ որ կրակը չըլլար, Վալտէ աս ճամբորդութիւնը պիտի չըներ Ադրբիանոսին գեղը երթալու, ու աւազակաց ձեռքն ալ չինալովը, նորպերթին ալ աս սրտաշարժ գէպքը չէր սւնենար՝ սրով իր դարձը կ'ուշանար, և ով գիտէ՝ թերես անդարձ ալ կը մնար:

Աս պատմութիւնը ամէնուն աչքերէն սկսաւ արցունք բերել. Ֆէնհէյմ սեղանէն չելած Յուստինէին ըստ որ երթայ բերէ աղօթագիրքը, ու սիրաշարժով ձայնով մը կարգաց Զարքարիայի Յովհաննաւ Մըկըրտչի հօրը օրհնութիւնը: « Օրհնեալ տէր Աստուած

իսրայէլի, որ այց ել և արար փըկութիւն ժողովրդեան իւրոյ »» Ինչուան ետքի տունը. Հսն եղողները՝ Ամենը ըսկն: Ետքը տղոց քովը գացին որ միաբան իրիկուան ժամը երթան, և նորէն Աստուծոյ շնորհակալ ըլլան իրեն այսափ բարերարութեանցը փոխարէն:

ԳԼՈՒԽ Ժ

Զարսեանք.

Երկրորդ օրը Աղբիանոս, որ ամէնուն զարմանք մը բերելու համար բան մը չէր յայտներ ամենեին Ֆէն-Հէյմին թէ ի՞նչ ըրեր է ու ի՞նչ պիտի ընէ. նախաճաշիկէն ետքը իմացուց թէ կ'ուզէ քիչ մը ժուռ գալու երթալ քաղաքին մէջ՝ ուստի հրաւերեց իր առաքինի հայրագիրը, մայրը ու Յուստինէն մէկտեր երթալու. Նորպերթին տեղ չմնալով կառքի մէջ՝ խօսք դրին որ Ոսկի եղջերու ըսոււած պանդոկը զանոնք դանայ. ուր կը մասձէին ցորեկուան հացը ուտել: Ֆէնհէյմ չկրցաւ հրաժարիլ աս հրաւերըն, թէպէտ գիտէր թէ քաղաքը երթալը իր սրտին վէրքը պիտի նորոգէր: Երբոր կառքը մտած կ'երթային՝ Աղբիանոս մտածմունքի մէջ կ'երեար, ու երկան ատեն լուռ կեցած ինչուան

իր ուղեկիցները շատ զարմացուց որ գիտէին իր զոււարթ բնաւորութիւնը, և կը տարակուսէին թէ ի՞նչ պատճառ ատեն աս լուռթեանը:

Հասան վերջապէս քաղաքը, հրամայեց Աղբիանոս կառավարին տան մը դիմաց կենալ զորն որ Ֆէնհէյմ հազիւ կը ճանչնար: Աղբիանոս իջաւ կառքէն, ձեռք տոււաւ Աղնէսին ու Յուստինէին, բարեպաշտ Ֆէնհէյմի ալ ետեկէն իջաւ չկրնալով իմանալ թէ ի՞նչ պիտի ընեն աս տանը մէջ: Առաջ գնաց Աղբիանոս, զարկաւ դրան զանդակը, պառաւ մը եկաւ բացաւ դուռը, ու ժպտելով — Ա՛հ դու ես պարոն, ըստաւ, քիչ մը սպասէ, երթամ մէկալ գստիկոններուն բանալիքներն ալ բերեմ. ու քանի մը վայրկենէն ետքը եկաւ Աղբիանոսին ձեռքը տոււաւ կապոց մը բանալիներ:

Ան ալ զրպանէն մագաղաթ մը հանելով բանալիներուն հետ Ֆէնհէյմին տոււաւ ըսկելով, — Սիրելի վարպետ ու հայրագիր, հրաման տուր ինձի որ հետք պագասւելով աս նոր տանդ մէջ բարեմաղթեմ հրամանքիդ երկան կեանք: Աս տունս ձերն է, անցած շաբաթ գներ եմ. կը յուսամ որ Աս-

տուած օր Հնէ զձեղ ձեր բանին գործքին մէջ, և ամէն վասնգներէ պահէ: Ֆէնհէյմ մեծ զարմանքով մը պապանձեցաւ մնաց. կարծէր թէ երազ կը տեսնէ, մէյմը բալլիքներու վրայ կը նայէր. մէյ մը մադաղաթին, և չէր զիաէր թէ ինչ ըսէ: Իրան կ'ըսես որդեսկ, կ'ըսէր, աս քէչ ժամանակիս մէջ ի՞նչպէս կրցար գնել աս տունս: Զկրցաւ ալ խօսք մը ըսել, ու արցունքը բաւական իր տեղը պատառախան կու տային: Նոյնպէս Աղնէսը ու Յուստինէն զարմանքներնէն մունչ կեցած կու լային:

— Վճարեր եմ, ըսաւ Աղրիանոս, գնոյն երեք մասին երկուքը փոխանակագիրներով որ Վալտաէի տուեր էի, որոնք նորպերթ հետը բերաւ ինձի, և անոնց հետ աս տանձն ալ տուաւ, զորն որ իմ սիրելի մօրս կ'ընծայեմ, և տուաւ տանձը Աղնէսին. նոյնպէս աս մատնին ալ Յուստինէին համար էր. աղջիկը տարակուտով մը առաւ աս ընծան: Եւ հիմա որ աս տանս վերաբերեալ ամէն բան լմացեր է, ըսաւ Աղրիանոս, պէտք է կարգաւուրել հարկաւոր կահ կարասիքով ու զարդերով. բայց որովհետեւ չեմ գի-

տեր աս տանս հարկաւոր եղած բաները մանաւանդ որոնք կանանց կը վերաբերին, կ'աղաչեմ մօրս ու քրոջս որ հոգ տանին աս բաներուս որչափ որ կարելի է շուտով ետքը ես կը վճարեմ զանոնք:

Աս շատ երեցաւ առաքինի ընտանեաց, ու չանաց Ֆէնհէյմ գէմ կենալ չափէ դուրս աս առատաձեռնութեանը, բայց ճար չեղաւ՝ Աղրիանոս անփոփոխ մնաց, և նոր տանտէրները պարտցուց բոլոր աս տունը՝ որն որ շատ հաւնեցաւ Ֆէնհէյմ. աւելի ընդարձակ էր ու հանգիստ քան առջի այրածը: Ետքը նորէն աղաչեց Աղրիանոս մօրը ու Յուստինէին որ ետեէ ըլլան զարդերը գնելու: Ուստի ինքը ու Ֆէնհէյմ վաճառական մը գտան ու մէկ սակարկութեամբ մը մէտն հարկաւոր կահ կարասիքը գնեցին: Սիեկէր երաշնաւոր եղաւ Ֆէնհէյմին. ու այսպէս քանի մը օրէն հաստատուեցաւ Ֆէնհէյմ իր բանին գործքին:

Հրաշքով մը կարծես աս ամէնը զւում ելաւ, ու երջանիկ ընտանիքը չէին զիտեր ի՞նչպէս զարմանան աղնուասիր Աղրիանոսի ճարպիկութեան

ու գործունէութեան և սիրով ծառա-
յութեանը վրայ:

Քաղքին ժամացոյցները կէսօրուան
տասուերկունքը կը զարնէին: ու նոր-
պերթ շատոնց ի վեր հասեր էր Ասկի
եղջերու պանդոկը ու կ'սպասէր մէ-
կալնոնց դալուն: բայց մարդ մը չե-
րենալով չէր զիտեր թէ ինչ լիմիտ
ըլլայ ուշանալը, ու գաւթիւն մէջ
վեր վար կը քալէն: Մէյմ'ալ յան-
կարծ տեսաւ որ մայրը ու քոյրը
կ'անցնէին, հետերնին մայլ մը տան
զարդեր. վաղեց հարցընելու թէ ինչ
պիտի ըլլան ան բեռները, անոնք ալ
եղածը պատմեցին իրեն: — Ապշած
նորպերթ ըստ, — Անման մարդ,
հրեշտակ է Աղրիանոս: Հիմա կ'իմա-
նամ իր շաբաթ օրուան ծածուկ զբաղ-
մունքը. չուզեց յայտնել ինծի իր
գործոցը վախճանը, որպէս զի զիս
ալ ձեզի հետ զարմացընէ: ի՞նչպէս
կրնանք երախտագէտ ըլլալ աս ամէն
բարեացը փոխարէն: Ու մօրը և քրոջը
հետ գնաց նորպերթնոր տունը, զար-
մացաւ մնաց տեսնելով մթերանոցնե-
րուն զիրքը, սենեակներուն բազմու-
թիւնը ու կարգաւորութիւնը:

Ետքը ժողվուեցան մէկտեղ կէս-

օրուան կերակուրի. սեղանը առանձին
սենեակ մը դրուած էր, որպէս զի
ազատ ու համարձակ կարենան խօսիլ
կերակուրի ատեն: Խօսքը դրէթէ առ
ընտանեաց հաստատութեան վրայ էր,
որ բոլորովին Աղրիանոսի չնորհքն
էր: Կերակուրէն ետքը, նայինք ըստ
Ֆէնհէյմ, ի՞նչպէս պիտի կարենանք մեր
սիրելի որդւոյն Աղրիանոսի այնքան
բարեացը փոխարէն հատուցանել:

— Հանգիստ եղիք, ըստ Աղրիա-
նոս ծիծաղելով մը, ես իմ բանս ա-
ղէկ կարգի զրեր եմ. առաջուց հա-
շուեր եմ, ու հրամանքնիդ ալ հիմա
ինծի հետ կ'ըսէք թէ ձեր բանին
գործքին մէջ հաստատուելու ըրած
ծախքս ոչինչ է: Դուք զիս ձեր որ-
դին կը կոչէք, շատ աղէկ, ես ալ կը
փափագիմ աս խօսքս բոլորովին ստու-
գել: Ինծի իմաստուն, խելացի ու աս-
տուածապաշտ ընկեր մը պէտք է. և
աս ամէն կատարելութիւնները կը
գտնեմ ես իմ սիրելի Յուստինէ քրոջս
քով. կ'ուզէք զիս երջանիկ ընել:
տուէք ինծի զանիկա, ու բան մը
չպակսիր իմ երջանիկութենէս: Կար-
մըրցաւ Յուստինէ, ու Աղնէս և Ֆէն-
հէյմ սկսան լալ. Նորպերթն ալ ծափ
զարնելով գովեց աս խնդիրը:

Ուստի տուին Յուստինէն Ադրիա-
նոսին՝ որ հաստատեց իր երջանկու-
թիւնը, աւելի անքակտելի կապով
միանալով աս պատուական ընտանեա-
ցը հետ որոնց միսիթարութիւն էր ե-
ղեր:

Իրեք օրէն գնաց ժողվելու իր թուղ-
թերը, ու Աստուծածնայ ընծայման
օրը Յուստինէն հետ ծնկան վրայ
եկաւ սուրբ խորանին դիմացը՝ ա-
մուսնութեան պսակի օր հնութիւնը
առնելու: Վաւտէի բոլոր ընտանիքը
աս գեղեցիկ հանդիսիս ներկայ զըտ-
նուելով, պարզութեամբ մը իրենց
սրտին բարեմալթութիւնները ըրին
փեսային ու հարսին երջանկութեանը
համար:

Հարսանեաց սեղանին մէջտեղը դրեր
էին սակիէ տանձը անթաւամ ծաղկէ
գեղեցիկ պսակուած: Ֆէն հէյմին սե-
ղանակից բարեկամներէն ոմանք, չը-
կըրնալով իմանալ թէ ինչ պիտի ըլ-
լայ ատ, հարցուցին մեկնութիւնը:
Պատուական ծերունին պատմեց ի-
րենց Սիեկլէրին տանձին պատմու-
թիւնը. ու ամէնքը զԱստուած օրհե-
ցին՝ որ այսպէս պտղի մը ձեռքովը
այնչափ հրաշքներ գործեր է:

Գլուխ ԺԱ

Նոնպերթին առաքիեի կեանքը.

Ադրիանոս և Յուստինէ գնացին ան-
ցընելու իրենց կեանքը երջանկի խա-
ղաղութեամբ: Ֆէն հէյմ ձեռք զարկաւ
իր վաճառականութեանը, ու Աս-
տուած օրհնեց անոր գործքերը. որ
քանի մը տարիէն իր տխուր գժբաղ-
դութենէն ետքը, քաղքին հարուստ-
ներէն մէկը եղաւ. քովկ առաւ վալ-
տէին անգրանիկ աղջիկը, ու տղոցմէ
մէկը՝ իրեն վաճառականութիւն սոր-
վեցընելու համար: Եւ իրեն տանը
վայելչութիւնն ու հոգին եղաւ առա-
քինի ու իմաստուն նորպերթ որդին,
որ հաւատարիմ մնալով Աստուածոյ
ըրած խոսամանը մէջ, բարի օրինակ
եղաւ քաղաքի երիտասարդներուն: Ի-
նչքինքը մելքերու վտանգներէն ա-
պահովցնելու համար, հետացաւ ան
երիտասարդներուն ընկերութենէն՝ ո-

բոնց հետ ատենօք մտերիմ բարեկամ
էր. իր ժամանակը աշխատանաց և
կրօնական բարեպաշտութեան մէջ
կ'անցընէր. ոչ երբէք հասարակաց
ժողովքներու մէջ կը մանէր. իր զու-
արձութիւնն էր ծուռ գալը, ան ալ
միշտ իր ծնողացը հետ: Շատ կ'ա-
խորժէր իր պարապ ատենները հոգեռոր
պատուական գրքեր կարդալ, որոնց
մէջ մեծամեծ նիւթը կը զըտնէր խե-
լացի խորհրդածութիւններ ընելու:
Երբեմն իր ծնողաց զիմացը կը կար-
դար, ու շատ օգտակար եղեր էր ի-
րեն երեկիլ Մասիլիոն քարոզչն յե-
տագայ հատուածը:

,, Ամէն բան կը փոխուի աշխարհիս
մէջ՝ բաց յԱստուծոյ. յիշէ միայն
ան յաղթութիւնները, քաղաքաց պա-
շարումը ու առնուիլը, փառաւոր դաշ-
նակութիւնները, որ աս թագաւո-
րութեան (Ժ. Լուգ.) առջի տարի-
ները կ'ըլլայլին, որոնք դեռ քու սիրտդ
կը շարժեն, որոնց շատերուն չէ թէ
միայն հանդիսատես՝ այլ և վասնդ-
ներուն ու փառաց մասնակից գտնուե-
ցար. կը հասնին ասոնք յիշատակա-
րաններու մէջ ինչուան մեր թոռնե-
րուն. իսկ քեզի համար ուրիշ բան

չէ, բայց եթէ երազ մը, փայլակ մը
որ աներեսիթ ըլլաւով օրէ օր մեր
յիշողութենէն ալ կը ջնջուին. ինչ է
ուրեմն, պղտի ճամբայ մը ունիս ը-
նելու, կարծե՞ն թէ գալիք օրերը՝ ան-
ցեալներէն աւելի հաստատուն կ'ըլ-
լան: Երկար կ'երենան տարիները քա-
նի որ մեղմէ հեռու են. հասնելուն
պէս կը ոչընչանան, մէկ վայրկենի
մը մէջ աներեսոյթ կ'ըլլան, դեռ գլուխ-
նիս չգարձուցած կը գտնեն զքեզ ապ-
շելով մը մահուան դուռը, որ դեռ
հեռու կ'երեար մեզի ու իբրև թէ պի-
տի չհասնէր:

,, Նայէ աշխարհիս, ինչ որ ատե-
նօք մանկութեանդ տեսեր ես. նայէ
մէջ մ'ալ հիմա: Քու մանկութեանդ
տեսածին նոր կարդ մը յաջորդեր է,
նոր մարդիկ տեսարանի ելեր են, նոր
խաղեր ու նոր դերասաններ, նոր
դէպքեր, նոր կնճիռներ, նոր կըքեր,
նոր զիւցազունք օրինակ առաքինու-
թեանց ու մոլութեանց, նիւթ գովու-
թեանց, ծաղու և հասարակաց քննու-
թեան ու գատաստանի. նոր աշխարհը
մը առանց քու իմանալուդ դուրս ե-
ր է առաջինին աւերակացը վրայ:
,, Իիշպէս դու՝ ասանկ ամէն բան

կ'անցնին քեզի հետ ։ արագութիւն
մը որ մէկը չկընար դադրեցընել, դա-
մէն բան կը քաշէ կը տանի յաւի-
տենականութեան վըհին մէջ ։ մեր
նախնիքը երէկ մեզի ճամբայ բացին
անցան, մենք ալ վազը մեր ետևէն
քալողներուն պիտի բանանք ։ կը նո-
րոգուին հասակները, աշխարհքիս
կերպարանը կը փսփսիսուի անդադար,
մեռածներուն տեղը կ'անցնին կեն-
դանիները, և անդադար իրար յաջոր-
դելու վրայ են, հաստատուն և տեռ-
դական բան չկայ, ամէն բան կը փո-
խուի, ամէն բան կը հիննայ. ամէն
բան կը մարի. Ասսուած միայն է
նոյն միշտ. ժամանակի հեղեղը սա-
հեցընելով կը տանի բուլոր մարդկու-
թիւնը իր աչքին առջելը, կը տեսնէ
բարկութեամբ ողորմելի մահկանա-
ցուները, որ ժամանակին սրբնթաց
հեղեղով կ'երթան, միանդամայն կ'ար-
համար հեն զինքը անցնելու տաեն.
ան վայրկենին մէջ ուզելով դանել
իրենց ամէն երջանկութիւնը, ու ան-
կէց ելլելով իր բարկութեանը ու վրէ-
ժընդութեանը ձեռք կ'իյնան,,:

Օր մը զբազեր էր Նորպերթի իր վա-
ճառանցը վաճառքի կապոցները կար-

գի գնելու, և պատառոտած զգեստով
խեցն մարդ մը տեսաւ՝ որ սզբմու-
թիւն կը մուրար. առանց ուշ գնելու
Նորպերթ ձեռքը սովի մը տուաւ ու
ինքը իր բանը կը նայէր ։ Շնորհա-
կալ ըլլալով աղքատը՝ մասնաւոր ու-
շազրութեամբ մը նայեցաւ ու հառա-
չելով մը ըսաւ. — Պարոն զիս չես
ճանչնար. զլուկը վեր վերցուց Նոր-
պերթ ու նայելով, զո՞վ կը տեսնեմ,
ըսաւ, իգնատիսն ես դու։ — Հրամ-
մեր ես Պարոն, ու շատ թշուառ եմ,
զթա ինծի։

Աս մարդս Նորպերթի ընկերներէն
մէկն էր, որ տանը վրայ յարձակել-
նուն վերջի աւազակութեան տաենը
փախեր էր ։ Երկայնահասակ երիտա-
սարդ մըն էր՝ հազիւ երեսուն տա-
րուան. բայց յիսուն տարուան մը
կ'երկար, և իր անառակ կեանքը ու
թափառական պարտիլը՝ առողջութիւ-
նը աւրեր էր. ճակատը ծերու պէս
կնճռած, քալուածքը դողսնջառ, ա-
չուըները տկար ու խոլոր մոլոր նայ-
ող, և մազերը ձիւնի պէս ճերմկցած։
Կարեկից եղաւ Նորպերթ, գթացաւ
խեղճին՝ ներս մառւց զինքը, ու ցած-
ձայնով հօրը քանի մը խօսք ըսելէն

վերջը քիչ մը ուտելու բան տուաւ
անոր:

Իգնատիոս չէր կրնար արցունքը
բըսնել, ու նորպերթին խնդրելովը,
սկսաւ իր զլսուն եկածները պատմել
այսպէս: — Գիտես ինչ կհանք ան-
ցուցեր եմ քեզմէ բաժնուելէս ետքը
Պարոն նորպերթ տեսնելով որ ալ
մեր անարդ արուեստը չենք կրնար
առաջ տանիլ՝ երկու հոգի մնալով,
բաժնուեցանք իրարմէ, և ինչպէս որ
լսեցի մեռեր է ընկերս Աստուծմէ ու
մարդիկներէ թողուած: Ես ալ ան օ-
րուանէ սկսեալ երկրէ երկիր թափա-
ռական կը պարախմ, մուրալով իմ
հացո խեղն ողորմելի թշուառութեան
մէջ: Որովհետեւ աղայութեանս ատենը
արուեստ մը չեմ սորված, չկրցայ
բանի մը գալ. և ուր որ ուզեցի մըտ-
նել՝ վարնտեցին զիս, կարծես թէ
Աստուած զրօշմեր է ճակախս վրայ
դատապարտութեանս նշանը: Ամօթը
չթողուց զիս դառնալ իմ ընտանեացս
քով, որ անշուշտ ինչպէս քու ծնողք՝
ընդունած կ'ըլլային զիս:

Հարցուց նորպերթ թէ ուր կը
բնակին ճնողքդ: — Ա՛հ, Պարոն, ը-
սաւ ողորմելին, պէտք է որ յայտնեմ

Հրամանքիդ իմ գաղանիքս որ մարդու
չեմ իմացուցած: Նօտարի մը որդի՛
եմ ես, ու աղէկ կրթութիւն առած.
տասը տարի գալրատունը անցուցի,
ու աս կրթութիւնս շատ ծախքի նըս-
տաւ հօրս. բայց ես աս խնամոց հա-
մեմատ արդիւնք ցըլցուցի, վասն զի
երբոր տամնը հինդ տարուան եղայ՝
չարամիտ տղու մը հետ բարեկամու-
թիւն կապեցի, որ շուտ մը զիս ալ
իրեն նմանցուց: Ասկէց վերջը իմ
ամէն մտաց զօրութիւնս քիչ քիչ մա-
րեցան ու, անասունի նմանեցայ անըզ-
դայ ըլլալով ամէն բանի պատիծ,
խրատ, յանդիմանութիւն, գովութիւն,
ամէնը անտարբեր ըլլալով ինծի, աղ-
տեղի անասունի մը պէս կ'ապրէի,
իմ զուարճութիւնս անառակութիւնն
էր, ու մոլութիւնները սնունդս, բնա-
կան զօրութիւնս ալ սկսաւ ակարա-
նալ: Հայրս գիտնալով աս իմ կեանքս՝
իր քովը գրագիր առաւ զիս. բայց
ամենեին օգուտ մը չըբաւ ինծի. աշ-
խատանքէ կը ձանձրանայի, ու ծու-
լութեամբս միշտ յանդիմանութեան
արժանի կ'ըլլայի:

Աս խիստ խնամքէն, ու ծնողացս
յանդիմանութիւններէն ձանձրացած,

միտքս զրի փախչելով աղատիւ աս անտանելի լուծէն. ու օր մը շատ ստակ գողնալով հօրմէս՝ զիշեր ատեն փախայ: Քանի որ ստակ ունէի աղէկ եր բանս, բայց երբոր լմցաւ՝ պաւեցայ ուրիշին օգնութեանը կարօտ ըլլաւ: Թէ որ աշխատանք սիրէի, գործ մը կրնայի գտնել. բայց աղատասիրութեան հոգին անսանձ անտակ կութեան հետ արգելք եղան ինձի համեստ բանի մը ձեռք զարնելու. ու դնացի աւազակ եղայ, ինչպէս զիտես: Խսկ հիմա երիտասարդութեան մէջ անպիտան կոճղ մը եղեր եմ. ես ինձմէ կը սարսափիմ, ատելի Աստուծոյ ու մարդկան. անօդուտ ծանրութիւն մը աշխարհքիս. կը կանչէմ միշտ մահը, բայց կ'երեսայ թէ պատիժա գեռ չէ լեցուած:

— Սիրելի Խնատիսս, ըստու Նորպերթ, քու կեանքդ ալ իմինիս շատ նման է. և որովհետեւ մէկտեղ անօրէն կեանքերնիս անցուցեր ենք, մէկտեղ առաքինութեան կեանքն ալ անցընելու ջանանք. ես ակսեր եմ աս կեանքս, Աստուծոյ հետ հաշտուեցայ, պատույ ճամբուն մէջ մտայ մարդ եղայ ու քրիստոնեայ, դուն ալ ինձի պէս ըըէ:

Նայէ ինչ կ'ըսեմ քեզի. կեցի ինձի հետ տասնը հինգ օր մը, և ամիս մը՝ թէ որ ուղես, ծնողքս ուրախութեամբ կը հաւանին աս բանիս, ապահով եմ. ու աս միջոցիս մէջ խելքդ գլուխիդ ժողովէ, ճանչցիր քու մեղքերդ, լաց, ետքը աղէկ խոստովանանք մը եղիք: Ես թուղթ կը գրեմ հօրդ քու զջջումդ ու թշուառութիւնդ յայտնելով, և կը ջանամ սիրութ շարժել. հայրէ, և, կ'ու բախանայ անշուշտ տեսնելով որդւոյն զջջումը և ոսքը իյնալը. կը յիշէ աւետարանին խօսքը թէ մեղաւորի մը դարձը աւելի ուրախութիւն կը պատճառէ երկինքը, քան իննելուն նըինը արբարոց առաքինութիւնները: Թէ որ հայրդ, ինչպէս ամենեին չեմ տարակուսիր, գլութեամբ զքեղ լնունի, գնայ մէկէն ոտքը ընկիր պերախտութեանցդ ու չարգութուն-թեանցդ ներում խնդրէ. թէ որ չուզենայ ընդունիլ, կեցիր մեր քովը: Ծերացեր է հայրս ու շատ բանի միտք չկը ընար դնել, մեր վաճառականութիւնն ալ կամաց կամաց կը մեծնայ. ուստի ես օգնականի մը կարօտ եմ, և քու բարեսրտութիւնդ տեսնելով տեղ մը կու տամ քեզի մեր տանը

մէջ։ Սկսաւ իգնատիսս լալ, և մտածելով ընդունեցաւ նորպերթին առաջարկութիւնը։ Նորպերթ զլիսէն ինչուան ոտքը հագուեցուց զինքը, ու սենեակ մը տոււաւ իրեն։ և պատուական հոգեսր զրքեր առաջնորդելով իրդարձին։ և բարեբաղդաբար տեսաւ շուտով անոր ուղղութիւնը։ Տասնը հինգ օրէն եռքը խոստովանեցաւ իդնատիսս ու նոր մարդ եղաւ։ Նորպերթ որ շատ ուրախացեր էր աս մեծ մեղաւորին դարձին, օր հնեց զԱստուած, շնորհակալ եղաւ որ արժանի համարեցաւ իրեն պէս մեղաւորը մը ընտրելու գործի՝ աս մոլորեալ ոչխարը կրօնից ու առաքինութեանց ճամբան բերելու համար։

Սրաշարժ թուղթ մը զրքեր էր իդնատիսին հօրը, ու անհամբերութեամբ մը պատասխանի կ'ըսպասէր։ օր մը երբոր իդնատիսին հետ կը խօսէր թէ ի՞նչ համ կ'առնէ մարդու Աստուծոյ ծառայութեանը մէջ, մէջմալ յանհարծ գեղեցիկ կառք մը կեցաւ տանը դիմացը։ Կարծեց նորպերթ թէ Ադրիանոսը ու Յուստինէն ծնողքը աեսնելու եկեր են, վազեց ճամբարդուներուն դիմացը։ Փառաւոր

հագոււած պարոն մը ու ազնուական աղիկ մը ելան կառքէն, ու հարցուցին թէ Պարսն նորպերթ Ֆէնհէյմը համ կը նստի։ — Ես եմ, ըստ նորպերթ, ի՞նչ կը հրամմէք։ — Հրամանքնի՞ էք, ըստ օտարականը, որ իդնատիսս որդուոյս վրայօք թուղթ մը զրքեր էք, զրյն որ ձեր մարդասիրութեամբ քովերնիդ առեր էք։ — Հրամմեր ես, Պարսն։ Հրամմեցէք տեսնելու աս պատուական երիտասարդը, բոլովին գլշացած և ուղղուած։ Ճեր գիտութիւնը կը խնդրեմ իրեն համար, մեծ ուրախակցութեամբ մը՝ որ իդնատիսը պիտի գտնանք առաքինի, բարեպաշտ ու քրիստոնեայ։ — Ամէն բան մոցցուեցաւ, ըստ հայրը, բայց ուր է որգիս որ մէյ մը զրկում հետք։ — Հսու եմ ես, կանչեց իդնատիսս՝ մօտի սենեկէն ելլեկով, հսու եմ։ Հայր իրաւցնէ իմ մոլորութեանց ու քեզի պատճառած նեղութեանց թողութիւն կու տան։ Երջանիկ հայրը արցունքով միայն կրցաւ իր սրբոյն պատասխան տալ, երկայն տաեն զրկած կեցան։ Աղջիկը որ իդնատիսին քոյրն էր, եղօրը զիրկը ընկած իր սրտին ուրախութիւնը կը յայտնէր։

Կը զուարճանար Նորպերթ տեսնե-
լով ասոնց գեղեցիկ ուրախութիւնը,
միտքը կը բերէր իր դարձը և ընդու-
նելութիւնը որ ըրեր էր հայրը:

Քանի մը օրէն դարձաւ իգնատիսս
իր ծնած քաղաքը հօրը ու քրոջը
հետ, և ինչուան մահը քրիստոնէա-
բար ապաշխարողի կեանք մը անցուց:
Ասկէ ետքը մեծ բարեկամութիւն հաս-
տատեցին մէջերնին ու թղթակցու-
թիւն Նորպերթին հետ. աս թղթերուն
մէջ աղէկութեանց վրայ կը խօսէին
շատ անգամ, ու իրար կը հաստա-
տէին իրենց առաջադրութեանցը մէջ:

Իրենց չարագործ կենացը վախճանը
ապաշխարութեամբ լմնցաւ, ու հաս-
տատուն դարձերնին ապահովուց ի-
րենց Աստուծոյ մարդասէր զիթութիւ-
նը, որ բոլոր սրտով իրեն դարձող-
ները չի մերժել:

ՅԱՆԿԱԳԼՈՅՑ

Գլ. Ա.	ՄՐՐԻԿ	7
Գլ. Բ.	Ապահնելու տեղ մը	42
Գլ. Գ.	Տանձ.	25
Գլ. Դ.	Ճամբորզութիւն	57
Գլ. Ե.	Անակնեալ դիպուած	45
Գլ. Զ.	Դարձ	50
Գլ. Ե.	Յանդուդն Խորհուրդ	64
Գլ. Բ.	Հաշտութիւնընդ Աստուծոյ	74
Գլ. Թ.	Երշանիկ ընտանիք	85
Գլ. Ժ.	Զարմանք	94
Գլ. Ջ.Ա.	Նորպերթին առաքինի	101
	կեանիքը	



ՀՀ Ազգային գրադարան



NL0794358

